

**"Droschak"**  
ORGANE  
de la Fédération  
Révolut. Arménienne.

# ԴՐՈՇԿ

Adressé à  
Rédaction du "Droschak"  
GENÈVE (Suisse)

## “ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱԶԱՆՎԿՑՈՒԹԵԱՆ” ՕՐԴԻԱՆ

### ԱՐՏԱՍԵՍ ԱՆԴՐԵԱՍՍԵԱՆ

(ՍՊԻՐԵՆ)

Գիշերւան տաղաժամ պահուն, երբ գրիչը ձեռքս կառնեմ երկու տող նւշիքելու հերոսացած ընկերոջն յիշատակին՝ իր մանրամասն կինազգութիւնը զրել չէ նպատակու:

Շատ հեռու պիտի տանէր ինձ համարօրինակ ձիգ մը. իր մանկութիւնը չեմ գրել, նիւթեր կը պահպին. կը դրամ միայն, որ սամաթիացի էր ինքը, զսուակը սփոփիչ յիշատակներով լեցուն այն Սամաթիային, որ Պոլսի ամենէն ազնիւ եւ ամենէն աւելի հայ թաղն է եղած միշտ:

Եւ երբ աչքին առաջ կը պատկերանայ Սրտաշը իր գէմքին հանգարտութեամբ, իր խոնուն աշքերուն վճառութեամբ, չեմ կրնար չիշել ժայռերուն վրայ բուսնող այն վախտ ու համեստ սունկերը, որոնք տակաւ. կը մղեն, առաջ իրենց արմատները հազիւ հնչմարելի ճնդքերուն մէջ, — որ մը հաստաբեսու կտորներ իւրամէ անջատելու համար, եւ կը հասնին խոնաւ կինսատու խաւերուն ինչ ալ որ ըլլար, ուր որ ալ ըլլար, Սրտաշի կեանքը, իր, թերեւս անփառունակ, բայց ոչ անշան դերը պիտի խաղար զինքը շրջապատող միջավայրին մէջ:

\*\*\*

... Բայց ես կանցնիմ այն տարիներուն, երբ դպրոցի սեղանին վրայ ճանչացայ զինքը:

Ի՞նը երկար տարիներ այդ սեղանին դրայ:

Երբ աշակերտ՝ ջանառէլներէն մէկն եղաւ Սրտաշ, իր ընկեր լաւաղոյններէն Ըլլային թերեւս զինքը չսիրողներ, ուսկայն ամենքն ալ կը յարգէին այդ զօրեղ, աւերեւեալթ սուռնարիւն, շիտակ պատանին, որ հեզ ու ներսոց էր իր ընկերական յարագերութիւններուն մէջ, բայց կիրդութեան ու նենդութեան առջեւ կը փշրէր իր համարատութեան տառոցը, եւ այն առնի իրաւ սովորակի էր Սրտաշը իր ջախճամիշ բարկութեան մէջ, իր կարծնեղ բազուկներուն նայուածներուն տակ:

Միջավայրը իր կեանքին նպասակը տևաւ:

Իր ուստանողական տարիներմ անցան երկու Մասիսնե-

րուն առջեւ մնութեան եւ հայրենիքի այն ուստանասիրութեան մէջ, որ ձեմարամի լաւագոյն տարիններու փառք մնացին Սրտաշը, — որ իր արձակուրդները անցուց Արագածի լանջերուն, Անիի աւերակներուն, Այրարատի գրեթէ բոլոր յիշատակարամներուն մէջ անցեալի պղատոնակիծը իրական յաւել մը փոխեց. բայց այդ ցաւը վհասիչ չեղաւ իրեն համար. աւերակներուն մոխրին տակ նոր կեանքի կայծերը տեսաւ՝ կենդանի կեանքով ու յուսով պնդւած հայ շնականի. Քաղքեցի, պղմեցի Սրտաշը լացաւ իր հայրերու գերեզմանին վրան, բայց ճանչացաւ, սիրեց այն ժողովուրդը, որուն պիտի նւիրէր իր սպազան, որուն եւ իր կեանքը զոհեց:

Հոգ միայն կրնար ըմբանել ապագան, որավհետեւ հոգ ներկան անցեալին հետ կը կապէր:

Մինչ Փարեանը (Բարկէն) ու Գնաւնին (Շահէն) իրենց մորթին, իրենց վզին վրայ զգալով բռնակալութեան լուծը, իրենց գիւղէն անցան Մայր-Հայրենիքի ազատութեան գաղափարին, Սրտաշը անցեալով ոգեւորած՝ նորէն անցաւ հայրենիքի վերածնութեան մենչերուն:

Սուածին երկուքը մասնաւորէ զիմեցին ընդհանուրին. երկուրոցը՝ ընդհանուրէն մասնաւորին:

Բայց ապագային այդ հայեցողութեան մէջ՝ պայքարը սկսած էր արգէն. ձեմարանէն սկսաւ այդ պայքարը. կղերական հոսանքին հետ մղւած այն յամառ, երկար մաքաւումներուն մէջ, որոնց վրայ տեղը չէ հսկանդ առնել, բայց որոնք Գէորգեան ձեմարամի պատմութեան ամենէն հետաքրքիր, ամենէն էական տարրերէն մէկը կը կազմնու Սրտաշը իր խառնւածքին լատինը տաւա ընկերներու դատին Այդ պայքարը իր գամբնակէտին հասաւ 1891.ի փետրարին, երբ Գէորգեան ձեմարամի երեք լատինները անկարելի համարելով որ եւ է հաշտութիւն իրենց եւ նախապետանէկոստաննեանի կղերական վարչութեան մըջնւ, քամանրեցին ամեն բան Այրարատի ցուրտը, զրամի պակասութիւնն ու վիկայական, եւ միահամուռ գուրս երան ձեմարանէն:

Այդ օրը շաբաթի մոռնան 1891.ի «Փառովարակները», այդ օրը շատերու կեանքին մէջ որոր մը տաւա . . . Անկախութեան ովիմն, ասելութիւն մը բռնակալութեան ամեն ձեւերուն գէմ սկսելով՝ հոգիի բռնաբարութիւնն միջնւ, իշխաններու բռնակարութիւնը տարբեր ողակներն էին ոյն



շղթային:

Երբ Սրտաշը 91-ին կը վերադառնար Պոլսա, սուքը գրած էր արդէն, այն ճամփուն վրան, որուն համբաւաններէն մէկն էր Օպուսոս 14-ը:

Իր ճամփան զիտէր, ուսուցիչ եղաւ, հակառակ իր ծնողներուն եւ ծանօթներու զարմացումն, որոնք յիմարական կը գտնէին ինը ապրւան ուսոււմէ ետքը խեղճ վարժապետական մը ըլլավ:

Սրտաշ ժպանեցաւ միայն, պղուեցի վարժապետին նւասոտ գերքը առածի կարդ անցած էր ապրէն կովկասի մէջ, չարհամարինց, այլ ցաւեցաւ տգէտներուն վրան եւ ինքը գործի ձեռնարկեց՝ իր պարտքը կատարներու, իր օրինակով այդ պղնիւ ու վեհ արևեստը բարձրացնելու եւ ժողովրդի յերածնութեան աշխատանքու հաստատ համոզումով:

Իր հինգ տարւան զործունէութեան մէջ վաստիեցաւ թշնամիներ. մրտուսթոյէն զիշերով փախաւ՝ նախկին թաղականներէն եւ Դիմաքսեան Հմայակ եպիսկոպոսէն, իրենեւ յեղափոխական մատնելով տեղական կառավարութեան:

Իր Համաթիոյ մէջ, իրենեւ Համարէպէն, պատիւ չունեցաւ, բարձրարինաները շատ խորունկ արմատ ձգած էին. եւ վերջապէս թաղականները դուռնոր կը տեսնէին ամեն բան շիտակ զուրցող, իր պարտքին, բայց իրաւունքներուն ալ զիտակ վարժապետ մը:

Իրը ուսուցիչ Սրտաշը թերեւս միակն էր իր մասնագիտութեան (թւաբանութիւն) մանկավարէական մշակումովը:

Եթէ իրեն նախաձեռնութիւն կը պակսէր, բայց յուսահատողներէն չէր. կրնամ ըսել, որ փառքի սէրը իր զգացութիւներուն մէջ երկրորդական տեղ կը բռնէր. իր իտէալը համեստ, անդուլ գործունէութեան մէջ էր:

Վարժապետութիւնը յեղափոխութեան մէկ մասը կը նկատէր, չէ՞ որ իր բոլոր ջանքը նէլրած էր նախապաշարումներ արմատախիլ ընելու, նոր գաղափարներ քարոզելու, ապագայ քաղաքացներ պատրաստելու. Վարժապետութիւնը յեղափոխական գործունէութեան օրինական (շեկալ) ձեւն էր իրեն համար: Իսկ այդ ամբողջը՝ յեղափոխութիւնը իտէալին համար, դէպի արդարութիւն եւ գեղեցիկն յաղթանակը, որուն ներմ հաւատացողներէն էր ծայրայեղ իտէալիստի բովանդակ լաւատեսութեամբ:

Պոլսի մէջ „Դաշնակցութեան“ առաջին յարողներէն մէկն եղաւ. իրեն համար շարտնակութիւն մըն էր այդ կեանքը՝ Սրբարատի իր կեանքին, ուր „Դաշնակցութեան“ զինուրները տեսած, սիրած ու պաշտած էր:

Իրեն պէս ոյժ մը պարզ գործիչ մը չէր կրնար մնալ. շատ չանցաւ Սրտաշ իր գործակից ընկերներու հետ միասին կօմիտէի վերածւեցան, որ «Զոհ» անունը ընդունեց: Պղափկ միջադէպ. մը կը լիշեմ ակամայ, կօմիտէի անդամները, բայց ներքին կանոնագրին, պարտաւոր էին պատույիսութ տալ. թէ անտրասունջ պիտի երթային նո՞ն, ուր ընկերներու կամքը, իր խիթը եւ պարագաները հրամայէին, Սրտաշ անկեղծաբար յայտնեց. այդ պայմանին գժւարութիւնը իր համար. բաղմանդամ ընտանիք մը պահնելու հարկին մէջ դրեմէ անկարելի պիտի ըլլար իրեն համար թուզուլ երթալ հեռաւոր վայրեր, Ծնկերները, ինչպէս եւ Կեղրունական կօմիտէն՝ արդէն տեղեակ այդ պարագային՝ անոր անկեղծութիւնը դրաւական մը համարեցին իր գիտակից գործունէութեան եւ չպնդեցին:

Ապագան ցրց տւաւ, որ այդ նկատումները սոսկ անձական հանգամանք մը չէին կրեր.

(Զոհ)՝ Պոլսի տեղական բաւադրոյն կօմիտէներէն մէկն եղաւ իր ունեցած ուժերով, որոնց մէջ Սրտաշը իր սրա դերը ունեէր կատարելու Մինչ մէկ կողմէն կը հակակաւ կնունիթի անսանծ իսանդը, միւս կողմէն իր շիտակ, անխար-դախ եւ արդարակորով բնաւորութեամբ լիջութիւն կը մոցնէր իսորհրդածութեան ենթակայ ամեն նիւթերու. մէջ:

Անագորոն ու կատալի կութ մը լի տենչանքն էր եղած առաջին որէն եւ ծայրայեղ միջոյներու գործածութիւնը բնքը առաջիններէն էր, որ առաջարկեց եւ պահանջնիկ:

Մումերուն եւ ախմախալի գոյութիւնը երկար ժամանակ Պոլսի կեղրունական կօմիտէի եւ տեղական («Զոհ») ի գաղտնիքը մնաց. մայխսի մէջ միայն կեղրունական կօմիտէն հարկ գատեց անոնց առաջն բաշխումով գրավել եւ գոյութիւնը յայտնել տեղական միւս կօմիտէներուուն Մայխսի գիշեր մըն էր («Զոհ») ի կինգչաբթի օրւան նիստերէն մէկը. այդ օրը պայուսակով մը առաջին նւէրը խրկւած էր («Զոհ») ին ժողովը, որ գետ նոր սկսած էր, տեսակ մը հանդիսաւորութիւն առացաւ, երբ Պոլսի կեղրունական կօմիտէի ներկայացուցիչը բաշխումով բաշտար այդ գունադրու եւ իր խրդիստ ու համակիր ձայնով ըստաւ:

Հիմա Պոլխսը մերն է»:

Այդ օրէն կրնապատկեցաւ իր ուժը, որովհեան հաւատութեան նկատ եղաւ իր մէջ: Այդ երկու վերջին ամսներու տենակուտ գործանէութեան մէջ Սրտաշը զարմացուց մնզ իր եռանդով եւ վարչական տակտով:

Գոյունին եւ ինքը իրենց մրան առին Սամաթիոյ պաշապանութեան նմուկիրը, որուն մանրամատնութիւնները արդէն չատ առաջ ծնծւած էին («Զոհ») ի նիստերուն մէջ: Իրենց ծրագրիրը շատ գործնական, սքանչելի արդինքները պիտի արտազրէր, նեթէ օրուստու 14-ի առառուն սամիկանութիւնը հստ մը առնելով՝ պաշարած չըլլար Սամաթիան կուռզներէն անոնք, որ իրենց գիրքը բաներու սկսի երժային մաս առ մինչև ցեղեկւան ժամը 6 (ըստ թր.) իրենց ճաման կարւած գտան զինուորական շղթայով:

Սրտաշը չչփոթեցաւ, մինչ մէկ կողմէն լուր խրկեց կեղրունական կօմիտէին Սամաթիոյ գործութեան մասին, ինքը Գնունիին հետ կւեցաւ իր դիրքին մէջ, իրենւ զինուոր մնացանդ տրւած որոշման:

Իրենց այդ պաշարին՝ զինուորի ըմբռնումը պարտքի փրկեց գործը. եթէ ընդհանու ոչ չփոթի միջոցին, կը սամաթիացն կը փախչէր իր հայրինի տնէն առանց եռեւել նայելու, երբ ոստիկանները, իրենք ալ շապառ է, իզուր կեցնէլ կը ջանային փախչողները եւ կրցածնին կը ձեղքակալէին, եթէ ինքնապայտաշունութեան պահանդակ լաւատեսութեամբ:

Ինչ զգացին տղայքը այդ 18 երկար ժամանուն մէջ. շատ քիչ բան գիտնենք. ոչ ոք կմնամի մնաց այդ իսկական թերուուպիչէն պղտիկ տղեկէ մը զատ:

Սակաւամիթիւ հայեր, եւ ոստիկաններ, որոնք ականատես եղած են այդ երրուսական կումբն, չառ բան կը պատմն

Գնուունիի մասին, գրեթէ ոչինչ՝ Սրտաշին։ Զեմ զարմանար. այդպէս ալ կապասէի. կը հաւատամ, որ Սրտաշը, հաւատարիմ իր խառնւածքին, կորովապէս գործեց, գիրք որոշեց, իր պաղարիւնովը ներսինները քաջակերեց, մինչեւ այն անմոռաց վայրինանը, օգոստոս 15-ի աստուն, երբ ուժասպառ, զորկ ռազմամթերքէ, ո՞ր եւ է օգնութենէ, յոյսերնին կտրած՝ վերջին գնդակն ալ թշնամուն իրկեցին եւ իրենց հրամանաշուտին իրարու . . . թոյնի գաւաթներով։

Այդ ճշմարիս հերոսական կոփեր լաւազայն էջը կը կազմէ օգոստոս 14-ին, եթէ պահքայի զրւազը իր տարօրինակ յլացումով եւ գործադրութեամբ արսափեցուց Պոլսի եւ բովական թաղերը եւ գեսամանները, անդին Ստամազոլի թիւրք թաղերը սոսկումով եւ հիացումով կը յիշեն դեռ այդ ափի մը քաջերը, որոնց աղջած վահին փրկեց այդ կողմի բոլոր հայ թաղերը պաշխազուկներու յարձակումէն, եւ որոնց հետաքրքրական մասը յեղարջեց իրենց համարումը վատ ու վախկոս համարւած հայերու մասին, եւ մօտալուտ անձանօթ ապագայի մը սարսափը տաւա . . .

Հայ ժողովուրդը անգամ մըն այլ տեսաւ ու զգաց, որ յեղափոխութիւնը խարեբաններու գործը չէ, երբ անոր քարոզիչները անոր վարդիչները եղան, կռւուններու առաջնն արքին մէջ կանոնուն, մինչեւ իրենց վերջին շունչը հաւատապարիմ մնացին իրենց դրօշակին։

Անոնց գերեզմանները՝ ապաղային ուժանատեղիները, յեղափոխութիւնը կենսական պիտի ընեն, պիտի մարմնացնեն զայդ ժողովրդին զիտակյութեան մէջ եւ նոր գործիչներուն ճամբուն վրան իրեւ վարուներ պիտի շնչան, անոնց քայլերը տղելու . . .

## ԴԻԷՎԱՆ ՈՒ ՏԻԾՈՒԹԻՒՆ

Հասարակական երեսովներուն մէջ դիւանագիտութիւնն է, որ ամենէն աւելի խարեբայական արւեստ մ'է։ Անոնք, որ չեն կրնար խարել կը էր, գարեր առաջ, քրանսացի թագաւոր մը, չեն կրնար կառավարել Այս եղած է ամեն դարու մէջ քաղաքականութեան բարոյական ոյժը և նշանաբանը։

Դիւանագիտութիւնը կը նաւարէ ժողովուրդներու տառապանքի ովկէանին վայ, որու նաւապետն է քըմահաճ բռնակալը և նաւաստիները կը կաղմն մարդկութեան ամենէն անխիղմ, ամենէն մնափառ արարածները որոնց կամսյական օրէնքներն են, որ կը վարեն այսօր ազգերու ճակատագիրը։ Այդ ժշշառութեան ովկէանը ահեղ ալեկոծումներ ունի սակայն և դիւանագիտութեան բազուկին կոթնած չէնքը անդունին վրայ մաղէ կախւած է։

Որչափ ատեն մարդիկ կոյր գիտակցութեան մը կը հետանագիտական որչափ ատեն ապագապետն ասաց՞-ի օրէնքը տիեզերական էր, մարդկութիւնը քստմելի ճգնաժամեր անցուց։ Եւ այսօր մարդկարին գիտակից շրջանին մէջ դեռ ժողովուրդները կը տանձէին, տաժանքներ կը քաշեն, դիւանագիտութեան խորթ, զդացումներու ծընունգ եղան ու ապական ահեղ կազմակերպութեան տակ։

Մինչեւ օրս դիւանագիտութիւնը երբէք չէ առաջնորդւած մարդասիրական բարձր ու անշահախնդիր թելադրութերէ, ընդհակառակը քաղաքակիրթ աշխարհի գլխուն վրայ դաւադիր մարմին մ'է, որուն գերագոյն պաշտօնն է սրբազան խարոյիկն պէս վառ պահնել ժամանակին բերմամբ ազգերու մէջ առաջ եկած տեղութիւնները ծառայեցնել կարգ մը հայկատակներու շահին ու դաւաճանութիւններ նիւթել ժողովուրդներու անդորրութեան, լուսաւորութեան ու առաջնաղացութեան գէմ։ կը նկրած զանոնք միշտ գետնամածու գլխիկոր պահնել ու ազգային շահերու պաշտօպանութեան կեղծ դիմակին տակ կը թշւառացնէ նոյնիսկ իր արիւնը կրող ժողովուրդը։

Իրողութիւն մ'է թէ ժողովուրդները ինքնարերաբար կը գտահն եղայրութեան։ Միւնոյն հողին վրայ ծնող ու սնող տարբեր ազգաբնակութիւններ այնպէս եղայրաբար կապրին երբ ատոնք աշխատելու ընդունակ են—որ մնութեան գրկին մէջ, ուր պայքարը աւելի հողին հետ է, չեն մտածեր մինչեւ իսկ ազգայնական սոսկութեան վրայ։ Արդարեւ, ժողովուրդները իրենց մէջ մէծ սկզբունք մը ունին, որ իր պարզութեանը մէջ ի վեր կը հանէ անոնց միամիտ, բայց խորին փիեսոփայութիւնը։ Ամենքնիս ալ ու հողեղէն եղայրները ենք, ինչպէս տաճիկը մոռնալով երբեմն կրօնական մոլեռնութիւնը, կըսէ ուժօփրաք գարտաշընդ։ Ուրեմն ի բնէ ազգայնական խարութիւնը չունի այն սաստկութիւնը, ինչպէս որ կը տեսնենք այսօր բարբարիկ քաղաքակրթութեան մէջ։ Դիւանագիտութիւնը բնաւժողովրդին ոդուն անկեղծ արտայայտութիւնը չէ, այլ չենք գիտեր, բնախօսական ինչ երկոյթի մը գարշելի մէկ հնաբքը, որուն հետ կը լորդուի պժագալի փառամութիւնը մը։ Մարդկարին արժանապատութիւնը կը պոռնկացնեն պալատներու խորհրդաւոր միժութեան մէջ։

Ուսւոմին ըսածին պէս՝ տիմանները առաջնորդող կը լւան ծերերուն ու իմաստուններուն . . .

Սա հսկայ բանակները, որոնք Դամոկլէսի սուրբն պէս կախւած են ժողովուրդներու սրտին վրայ, նիւթական կամ բարոյական ու և է օգտակարութիւն չունին երկրին։ Ընդհակառակը, ծայլ ձրիակերներ են և իրենց զրանցուններուն մէջ, կը պատրաստին ոճրագործութեան և ամենագարշելի մոլութեանց ենթակայ կը լւան։ Թիւրք զինուորները կաթիլ մը օգուտ չունենալին զատ, ուր ուր գնեն, հան աւեր ու ամայի կընեն, խաղաղ ժողովուրդին ինչքը բռնի կը յափշտակեն և ընտանիական պատիւը իսկ կաղարտեն։ Բանակը ահեղ ուժ մ'է, իրեն ետև ունի բռնակալը ու դիւանագիտական վոհմակը։ Ուսւոմիա օրէ օր կաւելցնէ իր անթիւ բանակներու թիւրք, ատով ոչ միայն քաղաքակիրթ աշխարհը ահ ողունք մէջ կը պահնել, այլ նոյնիսկ չի թողուր, որ իր ժողովուրդը՝ ոտքերը տգիտութեան ու ինեղծու

թեեան ճախճախուտէն դուրս հանէ:

Եթէ կան ստրկամուռթեան մէջ քարացած ժողովուրդներ, կան նաև իրենց վիճակին գիտակիցներու ժողովուրդներու մէջ բարոյական-մարդասիրական անդիմադրելի ոյժ մը կը խմորէի, որ հետզհետէ կը հակակուէ բռնականներու և խարդախ դիւանագիտութեան խորթ ձգտումները:

Կը հաւատանք մարդկութեան երանաւէտ ապագային, կը հաւատանք ուերկրային դրախտին: Պիտի գայ ժամանակ, ուր մարդիկ սովորաններու, ցարերու, Ալիշելներու կամ Պիզմաքներու անունները բերան պիտի չառնեն, չարատաւորելու համար այն դարու մեծութիւնը: Պիտի նետեն այդ անունները, նոյն իսկ անցելոյն մէջ ատոնց յիշատակին կանգնւած արձանները փոշիներու տակ, և պիտի խղճան մեր դարուն վրայ, որ իր մեծագոյն խորհուններուն քով, ամենամեծ ոճագործները պահած է . . .

Ազգայնական կեղծ շահերու պատրւակին տակ, լաւագոյն է ըսել մասնաւորներու շահերուն համար՝ ամեն կողմ կոտորած, հալածանք, թշւառութիւն կը տեսնենք: Կառավարութիւնները անխնայ կերպով թնդանօթի կը բռնեն մարդկային իրաւունք պահանջողները: Դիւանագիտութեան ականջնին ջօի ձայն կուգայ տկարին արդար պահանջը: Ե՞րբ տեսնւած է, որ բռնակալները, որոնց պալատները դաւաճանութեան և հակամարդկային յղացաւմներու որջեր են, սրտի բարձր ներշնչումէ մշտած՝ գնահատեն մարդկային բարձր ինքնաճանաչութիւնը: Անկարելին պահանջել է:

Անշուշտ մնք չենք կրնար համբերել, որ ազնիւ ու վեհանձն իղձերով լի ժողովուրդ մը, ինչպէս հայը աշխարհի երկու ոճագործ բռնականներու կամակից դաւադրութեան զոհ երթայ: Ռուս կառավարութիւնը, ընկերային յառաջադիմութեան այդ սարսափը, ինչպէս կըսէր Մարքս, մինչեւ վերջը կայէնի մը դեր կատարեց Հայկական հարցին մէջ: Եթէնք Սալզպրիի կամ Փրանսական երեսփիսաններուն պէս նկատումներ չունինք քրիստոնեաններու ինքնակոչ պաշտպան ցարերու սիրագործութիւնները քողարկելու համար: Գիտենք՝ թէ ցարը միլիօնաւոր զինուրներ ունի, որոնք պատրաստ են իր մէկ ակնարկին վրայ, ամբողջ հայութիւնը արեան մէջ լողացնել, կզգանք՝ թէ աշխարհի մէջ ուժեղները դեռ վայրենիներու դերեր կը կատարեն, բայց մնք կը ճշգնինք նորեն ու կը կուինք: Մեր մարդկային իրաւունքները, մեր իտէալը կը սրտապնդեն մնզ, որպէսզի չի վահանք ու անիրաւութեան աշխարհի մէջնին ազատութեան: տապարով մեր ուղին բանակի թթէ մեր պահանջները անարդարութեան, կեղծութեան վրայ հիմնւած ըլլային, կը սողայինք զօրեղներու առջեւ և վար կիշներինք մարդկային արժանապատութեան աստիճաննեն: Ոչ աղատութեան, բարօրութեան թւականի մը ետևէ վաղողս կը գտնի բարյական անարատ բարձրութիւն:

մը վրայ, մենք չենք պաղատիր, այլ կոչում կընենք խղճամիտ քաջաքակրթութեան և կը դիմնեք անոնց մարդկային պարտականութեան: Իրաւունք ունիք այդ ստիգմական պահանջն ընել մեզ շրջապատող լուսամիտ հասարակութենէն:

Որքան ատեն ժողովուրդները իրենց նշանագան չընտրեն ու Ժանիր զքեզ՝ ըլլայ այս աշխարհը ու արտասուրի հովիտ մը պիտի մնայ միշտ:

Ազատութեան ձգտող ժողովուրդներուն համար նշանակութիւն չունի բռնակալ-դիւանագիտութեան չարամտութիւնները և անոնց խարդաւանանքները: Եթէ ամեն բան անոնց քմահաճոյքէն կախւած ըլլար, ու զատութիւն բաւը գոյութիւն չէր ունենար:

### ՆԱՄԱԿՆԵՐ ՊԱՐՄԿԱ-ՏԱԶԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԼՈՒԹ

23/5-ին դեկտեմբեր 96 թ.

Վանի և առհասարակ Վասպուրականի մէջ կոտորածը դադարել է, բայց որ տեսակ կոտորածը սովորանի կառավարութեան մահառիթ օրին, ջարդ ու արինին այժմ տեղի է տեղ ժամանակները և կամաց կամաց էլ սպառնում է սովոր Վանից հասած վերջն ըրտերը տեղեկացնում են մեզ որ Վանում սկսել է ժանտատենդ երեալ որը օրեկան 30-40 զոհ է տանում, նոյն բանը սկսել է երեալ նաև գաւառներում:

Կառավարութիւնը արդէն վաղուց երկրում եղած ցորենները ամբարել է իր զօրերի և հրոսակերի համար: Քիչ ժամանակ էլ անցնի և ահա պիտի սկսի սարսափեցնող սովոր: Պատրաստ ուտեղեղէնները կառավարութիւնը հաւաքեց, իսկ դաշտում եղածները մինչև այժմ էլ մնում են անշարժ, շատ տեղերում այրած են քրդերից, իսկ մնացեանները ձեան տակ փտում են, երեկի գարնանը բռւսնելու համար . . . Սահմանագլուխը զօրերով լցնում է միշտ կառավարութիւնը ուղղում է հայերից ևս ոստիկանութիւնն և ժանդարմերիա կազմել բարեխամ սուլթան Համբարի կարդադրութեամբ: Թէ ի՞նչ է սպասում երկրում եղած հայ ժողովոդին, գեղ անյայտ է մեզ համար: Շատ-շատերը՝ թէ Վանից և թէ գաւառներից գաղթեցին այս աշխանը երկրից գուրս մի մասը Պարսկաստան, միւսը Կովկաս: Աղբակ գրեթե գատարկւել է: Այստեղ եղած աղբակցիներից մօս 50-60 տուն կրկին վերադարձան իրենց տեղերը շենաւերակների վրայ . . . տաճիկ կառավարութեան խորհրդով:

Ամերիկացի միսիօնար մըստըր Հօվարդը և մըստըր Ալէնը-վերջնը Վանում է լինում—ինչ որ նպատակներով բաւական ժամանակ ման եկան այս կողմը կաղթականութիւն հաստատելու համար: Նրանք աշ-

խատում էին երկրից գուրս հանել հայ ժողովուրդը և արդէն գուրս եկածների հետ միասին տեղափոխել Ամերիկայի ով է իմանում որ անկիւնը, բայց չյաջողեցան իրենց այդ մտքերով ու նպատակներով. մէկը՝ Ալէնը երկիրն անցաւ, իսկ միւսը վերադարձաւ Ամերիկա... Ի՞նչպէս են օգնում լուսաւորւած երկիրները... լուսաւորւած մարդիկ... .

Ճիշտը չգիտենք, բայց լսեցինք մի այսպիսի բան՝ թէ Ամերիկայից նորաւարտ անդամահատների, վերաբռյժ բժիշկների մի հոսանք է սկսել Ասիական Տաճկաստանում զոհւած հայ դիակների վրայ գործնական փորձեր անելու և վերադարձնալու կրկին Ամերիկա... .

Սուլթանը ուրիշ կերպ է օգտագում, իսկ Եւրոպ-Ամերիկան այլ կերպ։

Վերջերա քիւրդերը նորից երես են առել և անզէն ժողովորդի վրայ են թափում իրենց կատաղութիւնը. Նրանք անպատճելի վայրենութիւններ են անում Աղքակում. Խեղոնները պատմում են այսպէս, թէ Քիւրդերը մի գիւղից միւս գիւղը գնալիս, փոխանակ իրենց ձիանները հեծնելու, վերջնում են Յ-4 հայ և կարգով հեծնում են շլիքներին ու այդպէս գնում իրենց տեղերը Լողանալու ժամանակ մերկացնում են հայ կանանց և երբեմն ել տղամարդոց և պառկեցնում մէջքի վրայ գետին, իրանք ել մերկանում և պառկողի սրտի վրայ նստած լողանում. . .

Հինգ-վեց հայերի միասին լծում են գութանին և իրենք խարազանը ձեռքերում անդադար ծեծում են, որպէսզի լծւածները չկանգնեն՝ գետինը շուտ հերկիւն ծեծում են այնչափ, մինչև որ խեղճներից սկսում է արիւն հստել և թրջել գետինը... Հողը կը փափանայ այդ արիւններից և աւելի հեշտ կը հերկիւն և շարունակում են այդպէս, մինչև լծւածները բոլորվն ջարդութշուր եղած գետին են թաւալում արիւնի մէջ շաղախած, անզպայ. . .

Այս տեսակ բարեարոսութիւնները տեսնելով, գեռ շատ ազրակցներ վերադառնում են իրենց տեղերը.

Դեռ ամառաւանից, Աւետիսիսեանի ՑՈՕ հոգուց բազ կացած խումբը երբ ջարդւեց Աղքակում; Բարգութիմէնսի վազքի մօտ, դեռ այն ժամանակաւանից՝ պատմում են ձանապարհորդները՝ ջատ դիակներ անթալ են մը նում՝ դաշտերում, ձանապարհների եղերդներում, ձորախներում՝ այլանդակւած, սրամողինը եղած մնում են, ջատ քարեր արիւնով ներկւած՝ սեւին են տալիս հեռւից. Ջարցնողին՝ թէ Ո՞նչ արիւն են սրանք, քարդերը պատասխանում են, Ո՞մդ արիւն են սրանք, քարդերը պատասխանում է այլ կաշաղների արիւնն է, իսկ այն դիակները հայ կաշաղների դիակներ (իսիւնէ կաշախնէ ֆլան ա. լին-դէկէ կաշախնէ ֆլան ա):

Օամիկ կառավարութիւնը խուլ պատրաստեամ է պարնան համար, թէ մինչու դուքս այդ միայն ինքը

սուլթան-Համիդը գիտէ. իսկ երկրի հայ տարրը սարսափով սպասում է գարնան... .

## ՆԱՄԱԿ ՊՈԼՍԻՑ

20/1 յունար 97 թ.

Պոլիս բնաւ ապահովութիւն չի կայ. գրսի խաղաղ երեղիթը բոլորովին խարուսիկ է: Ո՞չ սուլթանին փորէն դեռ վախը ելած է, ո՞չ ալ հասարակութիւնը ինքզինք վասնգէ զերծ կը կարծէ: Ամեն մարդքալած ատեն՝ պղտիկ աղմուկ մը լսածին, ամեն բան ձգել փախելու տրամադրութեան մէջ է: Դիսպաններու պահականաւերը կազմ կեցան են Առափորի մեղկ ջուրերու մէջ. ոմանք հեգնօրէն կըսեն՝ թէ երբ անգամ՝ մ'ալ իրարանցում ըլլայ, տէրութեանց նաւերը յօրանցելով շոգեպինդ պիտի փախչին ձանձրացած ըլլալով սուլթանի հաստատակամութիւնէն: Մահմատական ամրութիւնն էջ մեծ յուղում կայ. ոստիկանութիւնը կը ջանայ խիստ հսկողութիւն ի գործ գընել... Ամեն օրւան լուրերու օրակարգին մէջ է սատարածայնութիւնը՝ թէ „Թիւրքերը մեծ բան մը պիտի պայթեցնեն, թէ կը պատրաստւին նըլաղի վրայ քալել. . . քալել ու քալել...“ Բայց խաղաղասէր սուլթանը ամենն ալ կը լսեցնէ, որը պքսորեցվ, որը մարմարայի ձուկերուն կեր տալով, որը ովկ գիտէ ի՞նչ լուրզվ:

Պոլիսը մարդաբազաքի շէնքշորհք չունի. ամեն կողմ ախուվախ, լրաւութիւն և դաւաճանութիւն: Թիւրքը պաշտօնեանները յուսակառուր դիրք մը բանած են, ձեռքերնին անցածը կը սօթաեն թող կուտան: Դիսպաններուն աերափակ նիստերը մւլտուվիներ առաջ բերած են մահմետական հաստակութեան մէջ, բայց պատող լուրը՝ թէ դեսպանները տաճիկներուն կացութիւնն ալ նկատի պիտի առնեն, քիչ մը հանդարտեցուցած է կիրքերը, թէ մնկեւանդ խաժամութը չուզեր, որ կիազ վուրները ոցանաբներու և ծովքերու աիրապիտող և սուլթանի գործին խառնեին: Ասով մէկանը թիւրքը ժողովին խաղաղիկ գասը, որ իսկապէս ցանիացող է երկրին անդորրութեան, և բազանութիւններու դադարման, վհատած է Թիւրքից փրկութենէն: Կոյր հաւաքրի պղտիկ միխթարութիւն մը անդամ չորս զինքը երկրին ապագային նկատմամբ, որովհետեւ ամեն տեղ կողմնէ գողերու և բախտախնդիրներու ընկերացութիւններ, անիրդի անձնաւորութիւններ, որոնք ուստանի ըրած ընկերային ու մարդկային ամեն արժանապատառթիւն, առիթէն օգուտ կը քալեն և անպատիմ ստորնութիւն ու չարդի կը գործին յախնի էրմ գաղտնի, իրենց պլուխ ունենալով համիտի պէս: Եղեն-

Նագործութեան մեծ պաշտպան մը:

Մէկ խօսքով, երկրին պարկեցա դասը զնտաններու և անձանօթ մռայլ տեղերու մէջ կը փառի և կը հատնի. մէջտեղը մնացած են այն տեսակ մարդիկ, որոնք եթէ գուեհիկ դասակարգին մէջ մնացած ըլլային, գող, մարդասպան և խաբերայ տիտղոսներով պիտի յորջորդէին:

Հայ բանտարկեալները հետզհետէ կարձակւին: Պէտք է մորիկ ընել այդ թշւառներու պատմութիւնը. Տանդէի դժոխքը դրախու է տաճկական „մէհտէրանէ“ ներու քով: Բանտերուն նկարագրութիւնը լսելով մինակ՝ մարդ ահուելի երազներու և ջղային հիւանդութեան ենթակայ կը լլայ: Ան, որ ունի մարդկային արժանապատութիւն, տեսներով այս ամեն անլուր արարքները թիւրքիոյ պէս պետութիւն մը աշխարհի երեսէն վերնալու համար ո և է միջոց չի խնայեր: Պետութիւն չէ ասիկա, ոպաթախանէ՝ է, գլխէն մինչեւ ոտքը սիֆիկով վարակւած: Գողոսութիւն, անառակութիւն, ոճարգործութիւն իրենց ձիւղերով, և զաղիր մոլութիւն, ահա այն սիւները, որոնց վրայ կը բարձրանայ քսաներորդ դարու սկիզբը, սուլթան Համբարի թէժիմը: Ափսոս, երկու տարի առաջւան երկրաշրթը գետնի հաւասար ընելու էր Պոլսար, բայց կարծես բնութիւնն ալ իր քմահաճոյքի խաղերն ունի մարդկային ողբերգութիւններուն մէջ: Զէ՞ որ արդէն հայ բանաստեղծը ըսաւ՝ „Աշխարհ ալ Աստուծոյ ծաղքն է . . .“

Նոր պատրիարքը կաշխատի, բայց այնքան կը սողայ, այնքան կստորնանայ, որ ազգային ամենէն նւիրական զգացումներուն իսկ չի խնայեր: Արդէն հայ ժողովորդին մէջէն տրտունջի ձայներ կը լսէին, ըսելով՝ „ոչ այդ նւաստացումը ըլլայ՝ ոչ ալ այդ անինեալ փատիշահին շնորհքը“:

Ամեն անդամ, որ պատրիարքը բեմ՝ կը բարձրանայ սուլթանին համար փառաբանութեան, բարեմաղթութիւններու հեղեղի տակ կը խղդէ բազմութիւնը:

Սուլթանի ծննդեան տարեդարձի առթիւ ժողովորդին սխօբերը կուղը՝ ոգոստափառ սուլթանը բանտարկեալները ազատեցած բոլոր ազգը շնորհապարտ թողուց ևայլն: Ամբոխին մէջէն զսպւած մըմունջներու արձագանք մը բարձրացաւ. ոնդրազան, նահատակները շնորհապարտ թողուց . . .“ Եւ կը յորդորէ վշտահար ժողովորդին սխօբէ առաջ մէկ հաւատարիմ էր, հիմա տամասպատէկ այդ հաւատարմութիւնը, որովհետեւ սուլթանը մեծ մեծ բաներ փափացեր է երանելի պատրիարքին ականջին. թէ սուլթանը իր գութն ու հովանին առջի պէս ամբողջ հայութեան վրայ պիտի տարածէ, վերջապէս այնպիսի ոսկեզօծ լեզու մը. որմէ մարդ կը փորձւի հետեցնել՝ թէ սուլթանը պիտի ձգէ երլուզը ու Հայաստանի մէջ հայկական թագաւորութիւն պիտի հիմնէ, իր անքաւելի մեղքերը քաւելու համար: Թէկ Օրմանեան կը պնդէ թէ հայոց ազա-

տութիւնը այս աշխարհէն չէ . . .

Ծննդեան օրը պատրիարքին անդրանիկ կոնդակը կարգացւեցաւ բոլոր եկեղեցիներուն մէջ: Այդքան ծիծաղելի կոնդակ չէր կարելի լսել: բնազանցական խըրթ նութիւն մ'էր, իր ամբողջութեանը մէջ անընդհատ աստւածակոչութիւն մը, որու օրհնութեան շրջուկնեն, ըստ հեռու երլու վայ կը թափէն: Այդ կոնդակը, որ շատ նկուն սիրտ կրող պատրիարքի մը հոգին և վեր կը հանէ, Աշոտեանին անդամ չէինք ներեր Բարի ի՞նչպէս ըսեմ՝ „Զայն հառաջանաց“ մը անցնելով այդ կոնդակին գլուխը նարեկի մէջ ալ կարելի է զետեղել, այնպէս, որ եթէ սուլթանի դկերը չի կրնայ հանել, ապահովապէս թեթև հիւանդները կը բժշկէ:

Հայոց պատրիարքի մը համար անվայել է այլքան նկուննալ և հայ ազգին համար անպատութիւն: Բայց կը միսիթարէնք, որովհետեւ ազգը երբէք բաժին չունի այդ գետնաքարընութեան մէջ, ընդհակառակը արհամարանը մը ցոյց կուտայ փաշաներու, կղերամիտներու և պնակալէզներու այդ վարմունքին դէմ:

Պատրիարքը շրջապատողները բոլորն ալ սուլթանին հին սաղօթասացներն ու սինկարկուներն են: Գուրգէն մուրկէնի պէս մարդկի, որոնք գրականութեան այդ ճիւղը խղճամիտ կերպով մշակած են:

Կարծես սուլթան ու պատրիարք դաշինք կնքեր են, որ հայոց պատրիարքը թիւրքիոյ վեհապետին համար օրհնաբանող ու գովաբանող մէքնայ մ'ըլլայ: Ասոր համար է, որ ամեն անդամ, որ առիթը կը ներկայանայ ժողովորդին քարոզ խօսելու, Օրմանեանը ս. կոյս, խելօքիկ հրեշտակները, առաքեալները, ս. հայրերը բոլորը գերեզմաններէն ու իրենց երկնային թաքստոցներէն դուրս կը կանչէ և կը հայցէ, որ անսասան պահեն սուլթան Համբար իր դահուն վրայ. իսկ ժողովորդն ալ կը յորդորէ, որ ձանշնայ այդպիսի վեհապի մը յարգը, որուն հայրական գթութիւնը . . . 200000 դիակ փոեց հայ աշխարհին վրայ:

Սուլթանն վերջին ծայր գոյց կուտայ ինքնին նոր պատրիարքէն: Օրմանեանի օրհնութիւնները, ինչպէս կերեկի, Արմաշի Չարխափանէն եկած ըլլալուն, սուլթանի խանգարւած մտքին վրայ ազգեցութիւնը ըրեր են:

Ծննդեան օրը, երբ քահանան կոնդակին մէջ կը խրատէր հայ ժողովուրդը, որ համբերէ և յոյսը Աստուծոյ վրայ գնէ, յանկարծ մեղմ ձայն մը լսւեցաւ բազմութեան մէջէն, որ կըսէր՝ „տէր հայր, ատանկ Աստուծուն աչքը կունայ“:

Այդ ձայնը իր խորին մեղմութեանը մէջ ոյսոտում մէկը:

## ԵՐՐՈԴԱԿԱՆ ՎԵՐՁԻՆ ՀԱՄԱՍՅԱԼՌԻՒՆ

Ըստ երևոյթին մենք նշանաւոր դէպքերի նախընթաց օրերումն ենք գտննում:

Սի քանի օրից յետոյ ովեց մեծ պետութիւնների Պոլսոյ ովեց մեծ ներկայացուցիչները կառաջարկեն սուլ-թանին բարենորուգումների մի նոր ծրագիր, որ մը-շակւել է այդ ներկայացուցիչների ընդհանուր համաձար նույն ու նույն ժամանակում է միայն, որ մեծ պետութիւնները վաւերացնեն իրենց ներկայացուցիչների, երկար աշխատութեան ծանր պտուղը և համաձայնութիւն կայացնեն այս միջոցների վրայ, որ պէտք է գործ գնեն Առողջան-Համբդին խելքի բերելու, եթէ միայն նա համարձակի ըսնդունել ներկայացրած ծրագիրը, կամ թէ զանազան խաղերով աշխատի չերագործել նրան:

Թէ ինչ է այդ ծրագիրը, ինչով է տարբերում  
Նախկին ծրագիրներից, ինչ նոր դարձան է գտել խո-  
րիմաստ դիալոգատիան ու սուլթանին պահպանելով<sup>44</sup>, հայ  
ժողովրդի բազմաթիւ և խորը խոցերը բուժելու, դա  
դեռ յայտնի չէ ոչ ոքի: Աեց դեսպանները անսովոր  
լուռթիւն են պահպանում և ոչինչ չեն յախտնում  
մինչև իսկ միւս պետութիւնների ներկայացուցիչներին:  
Դեսպանական խորհրդակցութիւնները այս անգամ տե-  
ղի են ունեցել առանց թարգմանների, գոները փակ  
մինչև իսկ պատուհանների փեղկերը ծածկած:

ի զուր է սուլթանը կողմանի հնարներ մտածում  
այդ գաղտնիքների մէջ թափանցելու, ի զուր են ծըպ-  
տեալ լըտեմները գեսպանատների շուրջը վիստում, ի զուր  
են նրանք գեսպանների խորհրդատեղի փակ փեղկերը  
դիտում . . . ամեն ինչ թաղւած է առայժմ խոր-  
հրդաւոր լուսութեան մէջ: Եթէ հաւատանք ԱՍԽաֆօ-  
րի՛ Պոլսոյ թղթակցին, սուլթանի մի քանի մերձաւոր  
բարեկամները նրա ալեկոծւած հոգին խաղաղացնելու  
նպատակաւ վճռած են եղել նոյն իմակ յափշտակել գես-  
պաններից մէկին նրանից գաղտնիքները կորզելու համար:  
Այս տեսակ օրեր սուլթանը վաղուց չե տեսել ընդ-  
հանրութեան կողմից այսպիսի ձաւեր նա վաղուց չի  
լսել: Նրա երեկուայ խնկարկուները, եւրոպական հասա-  
րակական կարծիքի դիմաց նրա հզօր պաշտպանները,  
ոֆիդարո՛-ի, ԱՏԱՆ՛-ի նման սողացող լրագիրները  
այսօր փրփուրը թերանին են շանթեր արձակում սուլ-  
թանի դէմ: Դիմումատիայի հետ ձեռքի տւած և  
քաղաքակիրթ հասարակութեան աշխից անօրինակ բար-  
բարոսութիւնները ամենայն խնամքով ծածկողները այ-  
սօր կատաղի արշաւանք են սկսել դիպումատիայի  
դէմ, նրա անխիզ ընթացքը արատ են համարում  
մարդկութեան համար և տատանում՝ բարոյական սը  
նանկութիւն: Սուլթանին դասեր տողոյ նրա գաղանու-  
թիւնները խրախուսող առւ դիմումատն այսօր սպառ-  
նալիքներ է լորում ուղղակի սուլթանին և այն էլ

## ցարի բերանից:

ἢ ζωρὶ ἐ, οξὲς ήτιμαφανέσχετρος προπέτης καζωπεύεται φαστρισσιν ζηταφαρωκαθιουσάνετρος, οξὲς αποηστέν αδωπαθιουσάνετρος ἐ, οξὲς οδήγητος φανέσχενη ηθιψιλοδιματινάνετρον σέβην καρροτητορούθετων φαριτηρόδιμων φαστράνετρος λέβηντο. φανεροίς τροπούθετων φαριτηρόδιμων φαστράνετρος λέβηντο. φανεροίς τροπούθετων φαριτηρόδιμων φαστράνετρος λέβηντο. φανεροίς τροπούθετων φαριτηρόδιμων φαστράνετρος λέβηντο.

Աակայն ի՞նչ կարող է մեզ տալ սեւըպական համաձայնութիւնը", որն այդպէս սրտատրով սպասւում է, որը միակ միջոցն է համարւում արեւելեան կնճռուտ հարցին բաւարար լուծում տալու և որն այսօր իրականացած է երևում:

Եթէ Ճշմարտութիւն է 6 պետութիւնների, — չմոռ  
ուանանք իրար թշնամի պետութիւնների — կայացած  
Համաձայնութիւնը, դա միայն պարզ կերպով մեզ գու-  
շակել է տալիս, որ բարենորոգումների նոր ծրագիրը  
ոչ մի իրական փոփոխութիւն, ոչ մի արմատական դար-  
ման իր մէջ չէ պարունակում. այլապէս դրանից ան-  
պատճառ կը տուժէր այս կամ այն պետութիւնը, ու-  
րեմն և համաձայնութիւն էլ չէր կայանալ:

Սի կողմը թողնելով այս հանգամանքը և ենթա-  
դրելով՝ որ խոշոր փոփոխութիւն է ծրագրւած, հարց-  
նում ենք. տեղադաշտ է արդե՞օք այս համաձայնութիւ-  
նը, Կրիօվի բարեկամ-չների նման պետութիւնները չե՞ն  
գզգզելու իրար, Հե՞նց որ մի ոսկոր ասպարէզ նետուի:  
Դեռ նոր է Ուսւսաստանը սկսել քիչ խիստ լեզու բա-  
նեցնել արդէն Եւրոպան նոր հնարքներ է մտածում՝  
նրա ազդեցութիւնը Բօսֆօրի ափում կոտրելու. գեռ  
նոր է ֆրանսիական մամուլի ազդեցիկ մասը համար-  
ձակ ձայնով ճշմարտութիւնները մերկացնում, ֆրանսի-  
ական գիւղօմատիան քիչ բարձր խօսում, արդէն նրա  
ուգաշնակից՝ ուսւսական մամուլը բարձրացնում է իր  
թաթը և հրաւիրում իր սիրելիին՝ շատ հեռու չգնալ  
ու իր չափը ճանաչել:

Եւրոպական համերաշխութիւնը չի կարող յարատել ինեւ յարատել է նա, յարատել է և սուլթանի գրութիւնը, յարատել են մեր տանջանքները, յարատել է ուրեմն և յեղափոխութիւնը, որը իւրաքանչիւր բռպէ կարող է խախտել ընդհանրութեան աշքը շացնող ո՞համերաշխութիւնը կոչւած սֆինքսը: Մեր յօրու այն տեսակ համերաշխութեան վրայ չէ, որ ձգտում է համերաշխ լինել և սուլթանի հետ, մեզ այս տեսակ եւրոպական համեր բաշխութիւն չի հարկաւոր, այլ եւրոպական անհամերաշխութիւն:

1877թ. Եւրոպական պետութիւնների լնդհանուր համաձայնութեամբ որոշ պահանջներ դրւեցան սուլթանին Բալկանի վերաբերմամբ։ Այդ պահանջները մերժեցին։ Համբերաշխ Եւրոպան յետ նահանջեց ամօթով և անորո ուղևութեաւ իո սպառնալիքները գործադրելու։

Հարժւեց սակայն Բալկանեան թերակղին, խորտակեց եւրոպական համերաշնութիւնը և ստիպեց Ռուսաստանին վճռական քայլն անելու:

Մենք տեսանք դիպօլատների հաւաքական նօտաների, համերաշին սպառնալիքների, մարտանաւերի համերաշին զրօսանքների . . . բոլոր արգիւնքը: Դիպօլատների նոր գիւտը՝ պատուհանների փեղկերի խորհրդաւոր բաց. ու խուփ անելով սուլթանին վախեցնելը մեզ չպէտքէ խարի: շարժւենք մենք էլ, քանդենք այդ հմայիչ համերաշնութիւնը և ստիպենք մէկին կամ՝ միւսին՝ առաջին գործնական քայլն անելու:

## Կ Ր Ե Ց Է ԵՒ Կ Ո Ւ Թ Ա

Անցեալ անգամ մենք մասնաւի եղանգ կթեսէի լարած պատթան վայր. պիմ հնապերսկը հաղորդում են մէկ միսից ծանր լորիս: „Ի՞շլ-օնսաք” թվակերպ հնապում է „հանէնում զրութիւնը մզնամալան է: Ապստամք քրիստոնեաների թիւը 8000 է... մրիստունեաները պարզեցն արաւոտան վեսպ, իսկ մահմեականները ժիշապարի և Մուռնին:

Փառքարի օ-ին կրեաի եպիսկոպոսը և երիւևլիսկը հրապառութիւններին մի միմերանպում, որով պահանջում են պետքիւնների սուսանուուն միջաւութիւնը և թէփօրմների անգապատ զրծադպութիւնը: Հակառակ վէպրում, կրեարի տառ մէջոց պետի զործ զննն Յուսաստանի համ միամարտ:

Դամէից պաշտօնապէս հաղորդում են, որ կոտրածն անեւի է: Հասաստամ են, որ ամբողջ քաղաքը սուսեր մէջ է:

Քրիստոնեաները պահանջում են, որ Ներսալանի մարտանաւերից պարզեցն ինչն պահապատաւերը հանու մարտաք հրապառութիւնը մարտում: Առ Բանքը քրիստոնեաներին պատասխան ոչ մի յաս չկայ:

Խեկ ատքի զնուունները սկսեցն հրացանը արգանձնել պատեզների զննից ապահանականիւնը վայր: Զոհների թիւը անցան է:

Առաօտու հրացանագութիւնը վերական է: Հրապառութիւնը բայց իշան ծովի կողմէն: Բիհաննեաց թաղին կըս պարած: Է:

Սուլթանական կառավարութիւնը պար բայր հանձնակութիւնները գգել է թէփօրմների զրծադպութիւնները արգելու լինելու համար:

### Պ Փ

Մասէօի մանիթ յետոյ սպամիական կառավարութիւնը մեծ յան ունէր շատ հետութեանը յաղթութիւններ ատանեւ-եւ կաթօ ժամանակիցում կուրտկան ապաստամխութիւններ զայսից Սպամիական զմնարալ նէյէր վաղուց արգէն բորխուսանում էր իր ապահա յաղթիւններով Բայց տաւը նրանուն էր որ սպամիացից իրենց չափանից վայ երեւակաստիւններ շորջին թ ա ն կ ա ց ա ծ ը պ արգէն կատարած են համարում ու անվնջատ յաղթութիւններ տառութիւններ տառութիւններ:

Վերջին սպամիական բարիմները մնութեամբ կաղը ուղիւն ու շատ ապաստեան մի կըլ եւ որ Մասէօ ը նկան, ապաստեաթեան միւս նշանաւոր վայակամ Մարմին Գոմեց շարուած, ուժաւագան եղան է կառավարութեան, նազառակութիւնը յայնին եւ թուրթիւն ննդրեւ և հաստատութիւնը պար տրերի նույգինը վարդեցնին, որ կզգու պարեւէլան մասի ապաստամներ յարձակեւ են պինուրական պատըր տառուղ երփու զերել զնային վեճը եւ լուս չափը մն տեսի:

Կուբաթիւններին սընութեան նամակ տեխնացիւնները պահանձան մի ապամիացիւններին Սպամիական մի նիստ լարուն յանհարձակի ընտրում է տեխնարեններից, կոտրում եւ օթ ու թան ընտրու թուրթիւնը և հաստատութիւնը պար տրերի նույգինը վարդեցնին, որ կզգու պարեւէլան մասի ապաստամներ յարձակեւ են պինուրական պատըր տառուղ երփու զերել զնային վեճը եւ լուս չափը մն տեսի:

Պինուր նահանգում, որը վերջականապէս ընկած էր նույն կունէնք եւ տեսէ սպամիացիւններին Սպամիական մի նիստ լարուն յանհարձակի ընտրում է տեխնարեններից, կոտրում եւ օթ ու թան ընտրու թուրթիւնը և հաստատութիւնը պար տրերի նույգինը վարդեցնին, որ կզգու պարեւէլան մասի ապաստամներ յարձակեւ են պինուրական պատըր տառուղ երփու զերել զնային վեճը եւ լուս չափը մն տեսի:

Ապաստեանը յիստաթիւնութիւնը ու սպամիացիւնների ընդունութիւնը առաջանաւ է ու պատման մի մասին ու պատմութիւնը ու պատմութիւնը առաջանաւ է ու պատման մի մասին ու պատմութիւնը ու պատմութիւնը:

Այս բայրը ի նախէ զեր բայական չէ սպամիական վայ բայական մի մասին ու պատմութիւնը եւ մասին ու պատմութիւնը ու պատմութիւնը առաջանաւ է ու պատման մի մասին ու պատմութիւնը ու պատմութիւնը:

Նիհրամի ու թիւնների 80 հայեցի

Հ. Յ. Դաշնակցութեան կենդր. սնդ. մէջ ստացւած են, Զնդան 7 րուրի, № 225 20 րուր, № 213 214 215 25 րուր. 80 կոպ., № 217 5 րուր. 70 կոպ., № 218 4 րուր. 35 կոպ., № 216 12 րուր. 50 կոպ., № 210 18 րուր, № 261 22 րուր. 50 կոպ., № 219 88 րուր. 35 կոպ., № 228 15 րուր.

Մախլացից 2,000 րուր., Փայտակարանից 25 րուր. Օազիս գիւղի 90 րուր., Լուսագէմին խմբից 3 և 4 րուր. \*

\* \* \* Ի թիւ 311 րուր., Արենակ 13 րուր., Լագ-ից 55 րուր. Օդ. ք-ից Մ. Բ.-ից Բորի միջոցով 500 րուր.

Վրէժ կօմիտէի կենդ. սնդուկի մէջ ստացւած են. Հիւսիսային բներից 4500 դուան, Աշ. քաղ. Հնին ընկեր 100 դո., Տ. Օ. 100 դո., Ամ 30 դո., Իրաւունք 10 դո., Յոյս 10 դո. Ազն. 50 դո., Ա. 150 դո., Յաղողութիւն 20 դո., Արդուշ-Բահիմ 30 դո. Ե. է. 10 դո., Ջմ 10 դո., Դ. Պ. 15 դո., Պուշ. 30 դո., Մէկը 4 դո.

Դաշնակց. Ուսուչուկի կօմիտէի սնդ. մէջ ստացւած են.

Գաղտնապահ. 108 ֆր., Նոր Աշխարհ 52 ֆր. 50 սանտ., Արարատ 27 ֆր., Գաւառներ 36 ֆր., Երկաթ 7 ֆր., Պանդուխտ 20 ֆր., Արծնեցի 40 ֆր., Հրացան 10 ֆր., Լոյս 5 ֆր., Յ. Բ. 10 ֆր., Խումանիսից Ճիւր-

ճեզ քաղաքի աղջասէր բանուորներից 107 ֆր. 50 սանտ., Մուրճ խմբից 6 ֆր., Արաւունակ Տ-ից 4 ֆր., Սիլիստրէ յեղագոխական ընկերից 1 նաու. սկիու

Բաւրբագից՝ Գարենգին Խւսութեան 100 ֆր.

Աւսա. Սուցովա քաղ. Մէկը թէսպիլեանից 2 ֆլորին Պարիդի կօմիտէի միջոցով.

Ս. Մ. 1 ֆր., Կ. Մ. 5 ֆր., Ա. Պ. 1 ֆր., Վուշեր 5 ֆր., Ասկէնի 10 ֆր., Ասկէնին 10 ֆր., Երկաթ 5 ֆր., Ակնոյ 2 ֆր., Խ. 2 ֆր., Գախարկ 3 ֆր., Ապառաժ 2 ֆր., Երասին 2 ֆր., Մէկը 1 ֆր., Բազուկ 1 ֆր., Վագր 2 ֆր., Պատերազմ 1 ֆր., Յեղագոխական 2 ֆր., Sanim 25 ֆր., Ինքանան 1 ֆր., Սերմ 50 սանտ.

Վարնայի սնդուկի մէջ ստացւած են:

Ֆիւ 25 Գեղագից 40 ֆր., Կարգուեան խմբից 10 ֆր., Մ. Արտաւազդից 8 ֆր., Հարազատ 4 ֆր., Կայծակ 2 ֆր., Օժանդակ 6 ֆր., Ջրիւէ 20 ֆր., Վահրին 1 ֆր., Քաջակ 1 ֆր., Արման 1 ֆր., Արմեն 1 ֆր., Հայկ 1 ֆր.

Կոյն տեղը ստացւած է Հումաջի մասնաճիւղէն.

Լարած խմբից 18 ֆր. 60 սանտ., Աւանսակ խմբից 18 ֆր., Յ. Ֆր. 80 սանտ., Ուումբ խմբից 8 ֆր. 95 սանտ., Մասնաճիւղի անդամներից 44 ֆր., Հրացան 8 ֆր. 50 սանտ., Յոյս 4 ֆր., Կայծ 10 ֆր. 70 սանտ., Պահանձ 26 ֆր. 45 սանտ.

Եամբոլի Խասունեան կօմիտէի սնդ. մէջ ստացւած է Գարատ-Պուշայի պանդուխտներից 110 ֆրանի:

Ը. Բ. Քաղաքի նոր գաղթականիներից Կարծաւար 3 ֆր., Արտավազդի 8 ֆր., Օժանդակ 6 ֆր., Ջրիւէ 20 ֆր., Վահրին 1 ֆր., Քաջակ 1 ֆր., Արման 1 ֆր., Արմեն 1 ֆր., Հայկ 1 ֆր.

Կոյն տեղը ստացւած է Հումաջի մասնաճիւղէն.

Լարած խմբից 18 ֆր. 60 սանտ., Աւանսակ խմբից 18 ֆր., Յ. Ֆր. 80 սանտ., Ուումբ խմբից 8 ֆր. 95 սանտ., Մասնաճիւղի անդամներից 44 ֆր., Հրացան 8 ֆր. 50 սանտ., Յոյս 4 ֆր., Կայծ 10 ֆր. 70 սանտ., Պահանձ 26 ֆր. 45 սանտ.

Եամբոլի Խասունեան կօմիտէի սնդ. մէջ ստացւած է Գարատ-Պուշայի պանդուխտներից 110 ֆրանի:

Ը. Բ. Քաղաքի նոր գաղթականիներից Կարծաւար 3 ֆր., Արտավազդի 8 ֆր., Օժանդակ 6 ֆր., Ջրիւէ 20 ֆր., Վահրին 1 ֆր., Քաջակ 1 ֆր., Արման 1 ֆր., Արմեն 1 ֆր., Հայկ 1 ֆր.

Վահրին բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամանակը մեռը բարեւ Մամաթիավի նախատակ Կոմիտէ լուսականի ապահանականի վայ բայական մի մասին ու պատմութիւնը և պատմութիւնը ու պատմութիւնը:

Մեր բայր ջամ

**"Droschak"**

ORGANE  
de la Fédération

Révolte. Arménienne.

# ՅԵՂԱԿԱՆ

“ՀԱՅ ՅԵՂԱՓՈՒՄԿԱՆ ԴԱճՆԱԿՑՈՒԹԵԱՆ” ՕՐԳԱՆ

## ՄԱՐԶ

(ՕՐ. ՄԱՐԻԱՄ ՄԱԿԱՐԵԱՆ)

Ո՞վ էր նա: Այդ հայ աղջիկն ի՞նչ զործ ունէր լուսաւոր կենդրուններից հեռու խուլ վայրում ինչո՞ւ մեծ քաղաքների ուրախ կեանքը թողած՝ եկել սիրու ու մարմին էր մաշում Տաճկաց սահմանին հարեւան մի գաւառում:

Հայրենիքի ազատութեան համար գործելու տեմշանքն էր, որ հանգստութիւն չէր տալիս նրան:

Մարօն կովկասի ծովեղբեայ քաղաքներից մէկումն էր ծնւել 1872 թ., Նախապաշարաւած բարեկամների (ծնողներից գուրկ էր նա մանկութիւնից) կամքին հակառակ, ուսումը վերջացնելուց յետոյ թողնում է իր ծննդավայրը, զիմում է ոսարութեան եւ իր նուրբ ուսերի վրայ է առնում հայ վարժուհու ծանր բեռք Այսոեղ տեղն ու ժամանակը չէ մի առ մի պատմել Մարօն մանկավարժական բեղմանաւոր գործունէութեան մասին, քանի որ միւս աեսակի գործունէութեան առջևու առաջինը նսեմանում է:

Թշառ հայրենիքին ծառայելն էր Մարօն գլխաւոր հոգսը: Դեռ աշակերտական նստարանի վրայից նա իր հասակակից աղջիկներին հաւաքում, ընկերութիւններ էր կազմում, ժողովներում Շափթիկ գրաւածքների ընթերցանութեամբ վասում էր իր ընկերուների սրաերը արդար հայրենասիրութեամբ: Հաւաքում եւ հրատարակում էր ժողովրդական բերանացի երկերը: Իր գործունէութեան ծաւալը լայնացնում է նա, եթի թողւնում է ուսումնարանը եւ իրեն մանկավարժական ասպարէզին նւիրում: Կովկասը նրան այլեւս չէ դոհացնում: 1894 թ. նա անցնում է Երասխը, որ աւելի մօտիկ Անի հայրենիքի այն մասին, որի արեան հուսն այժմ մինչեւ երկինք է բարձրացել:

Պատերազմի դարտում ընկած հերոս յեղափոխականի սիրագործութիւնների նկարագրութիւնը զարմացնում է ընթերցային: Այդպահիների գործը ընկնում է յեղափոխութեան երեսի վրայ: Իսկ աստափի վրայ գործում են մշակութիւններ, որոնց աշխատանքն աւելի համեստ է, աւելի փոքր է, բայց, կարելի է ասել, աւելի հողի մաշող է, թէպէտ այդ մակաների գործունէութիւնն աչքի չէ զարմում, բայց ար-

դիւնաւէտ է իրեւ պօլիաների մանր աշխատանք, աշխատանք, որ ծովի յատակից ամբողջ կղզիներ է բարձրացնում:

Յեղափոխական համեստ մշակ էր Մարօն: Նրա խելացի եւ կրակու խօսքերը լուսների մէջ եռանդ էին յարուցանում, եւ մինչեւ վերջին շունչը մնաց նա առաջակիցնական յեղափոխական կեանքում (այժմ յեղափոխական-պահանողականները քիչ չեն հայերի մէջ):

Տեղական կօմիտէի ամենառառանգուն անդամներիցն էր Յեղափոխական գործին նա նսիրեւել էր իր բոլոր ուժերով: Իր գործելու ծրագիրը լայն էր, պահանջները խիստ, ձգտումները բարձր բայց Մարօն չէր մեղաւոր, որ իր փիզիքական կազմի պատճառով, ան զ օ ր էր հետեւել իր հոգու բոլոր պահանջներին եւ նա անում էր, ինչ որ իր ուժերը թոյլ էին տալիս:

“Աղջկայ կոչումն է համեստութիւն, խաղաղութիւն, քաղցրութիւն և պարզութիւն”, գրած է նրա յիշատակարանի պառաջի երեսի վրայ: այս բոլոր յատկութիւնների հետ Մարօն եւ հերոսուհու սիրու ունեմ:

Դեկտեմբերի 28-ին ընկերները գրանում են նրան իր մանկողնի վրայ անշընչացած: Մահացու գնդակին անցել էր ուղիղ սրահից եւ մէջքից գուրս եկել: Կողքին ընկած էր իր սիրած բէզօվէլը: Խելացի, խոչոր, սեւ աչքերը յաւկտեան փակւած էին: Այլեւ չէր նայում նա իր սիրելի հերոս Բաքեն-Սիւնիի պատկերին, որ միշտ կախած ունէր մօտը պատից, այլեւս չէր տեսնում իր խօսքերով վառած եւ վրէժինդրութեամբ լցրած գորգը Խէչօլ լուսանկարը<sup>1</sup>): Մի կտոր թղթի վրայ

գրութիւն էր թողել նա:

“ . . . անձդ զոհ գի՞ր Հայրենեաց սուրբ սեղանի վրայ, զիմում է նա իր սիրած յեղափոխականին — Բաքեն-Սիւնիի նման լցցէ՞ր թունալից վրէժինդրութեամբ և . . .<sup>2</sup>) կատարից վերջն կտակս: Դժանով միայն կը հանգստանան ոսկորներս գերեզմանի մէջ: Ես այնքան քաջութիւն ունեցայ, որ կարողացյ կրակի տալ քո ետեկից բոլոր նաւերը: Այսուհետեւ գուրուովին ազատ ես, գործի՞ր: Ներիր ինձ. բիւր համ-

1) Տես „Դրօշակ“ համար 1 1897 թ.

2) Առաջին այս տողերը անպարհար են հրատարակելու:



բոյըները։ Վերջին բարեներս բոլոր ընկերներիս։

### Մ Ա Ր Օ

Պարզ օր է, Արեւն այրելու չափ տաքաշում է, չնայած որ ամենուրեք ձեւան սպիտակ սաւանը ծածկած էր հաւաս շերտով։ Զանգակները տիտուր հնչում են։ Դիւղի տղամարդիկ ու կանայք լրջապատել են մի կարմիր դագաղ, որը հայդուկները տանում են դէպի բուրդի գագաթը՝ գերեզմանատուն Սկսած հոկայ Արտոսից մինչեւ կովկասը ներկայացուցիչ ունէր նրանց մէջ քէօլօղաւոր, չուր-քեազախաւոր, փաստակաւոր, չուխսաւոր՝ յուղարկաւորում են իրենց սիրելի ՝ “Դադոխն”, որն այնքան քրախնք է թափել եւ նեարդներ մաշել Հայրենիքի հայդուկ-զինւորների համար։ Արանք զգում են, որ իրենց զոհւած քրոջ տեղը ոչ ոք չէ բռնելու։ Արցունքն առատ թափուում է խորշացած երեսի վրայ եւ կոշտացած բռունցքն անկարող է պրել . . . Հանգիստ ուկորներիդ, հերոս աղջիկ։

## Կ Բ Ե Տ Ե Ն Ա Զ Ա Տ Ի Ո Ւ Խ Ը

Այս անգամ ևս Կրետէն ոտի կանգնեցաւ և յաղթական գնացքով առաջ ընթացաւ։ Կղզու բաշիքօզուկները գլուխ խոնարհեցրին, տաճիկ զօրքերը ջարդեցին, խաղաղութիւն հաստատեց կղզու մէջ։ Արետական հարցը լուծւած էր համարւում, երբ յանկարծ կրետացիք մի նոր անսպասելի հարւած կրեցին։ Այդ հարւածը ոչ սուլթանի կողմից էր, ոչ տեղական բաշիքօզուկների և ոչ այլ բարբարոսների, — քրիստոնեաների հովանաւոր, թոյլերի պաշտպան եւրոպական վեց մեծ պետութիւններն են այս անգամ ապստամբ կրետացիներին ումբակոծում, գահիճներին նեցուկ հանդիսանում։ Այս վեց մեծ պետութիւնները, որոնք լուռ հանդիսատես էին մնում սուլթանի գաղանութիւններին, որոնք կոտորածների ամենասաստիկ բոաէէին մի զինւոր անգամ ափ չիջեցրին՝ անզէն կոտորողներից գէթ մէկին ազատելու, մի ատրճանակ չչրձակիցին արիւնախում գաղաններին յետ կանգնեցնելու, այսօր Յունաստանի ճանապարհներն են կտրում, կղզու մէջ գտնւած յունական զօրքերը քշում, նաևերը կալանաւորում, — այս գեռ բաւական չէ, — դարերով Ճնշւած, այժմ գլուխ բարձրացրած անմեղներին թնդանօթներով ու մըակոծում։

Այս լըբութիւնն արդէն չափից դուրս է։ դիպլոմատիան պէտք է յետ կանգնի լերջապէս իր խայտառակ ընթացքից։ Նա չի համարձակել կղզուց քշել յօյներին և մատնել նրան սուլթանի բաշիքօզուկների անյագ վրէժինդրութեան, թէ չի կը ժայթքի եւրոպական հասարակական կարծիքը իր կատաղի ուժով, կսպառնայ ընդհանուր խառնաշխութութիւն և կտիպի սուլթանական փթած րէժիմի շահամոլ պաշտպաններին՝ յարգել

ապստամբ ժողովուրդների արդար իրաւունքները։ Եւրոպական հասարակական կարծիքը չափից դուրս է գլրգուած, նրա համբերութեան բաժակը վաղուց է լցւած։ Կրետէն ազատւելու է, ինչ փոփոխութիւն ուղղում է լինի։ Թող կատաղի, փրփրի Վելչելմ կայսրը, թող սուլթանը ատամները կրմտացնի, թող համերաշն եւրոպան ոմբակոծի Յունաստանը մինչեւ իսկ, — սուլթանա։ Կան րէժիմը անդարձ կերպով վերանալու է Կրէտեյից։ Դեռ երկու երեք շաբաթ չկայ, — ամեն ինչ խախաղ էր թւում։ Խելօք դիպլոմատները բարենորոգումների աւելի խելօք ծրագիրներ էին մշակում, խաղաղութիւն վերականգնած և համերաշխութիւն հաստատած վեց մեծ պետութիւններն իրենց մեծութեան ու խելքի վրայ էին զարմանում, սուլթանն էլ ու եամաշեավաշ“ կրետացիների կրծքին էր նստում, երբ յանկարծ կրետացիք նորից շարժւեցին, և այս խելօքների, հսկաների, աշխարհիս բաղդն իրենց ձեռքն առած զօրաւորների մէջ ներս պրծաւ մի անկոչ հիւր, մի թզուկ, մի ոխենթ“, ոք յանդկաբար իր ձեռնոցը շպրտեց բոլորի երեսին, տակն ու վրայ արաւ ամեն ինչ և ծիծաղելի գարձրեց դրանց հոչակաւոր համերաշխութիւնը։ Այդ անկոչ հիւր, այդ ոխենթը՝ կրետացիներին արիւնակից յոյն ժողովուրդն էր, ժամանակով միասին տանջուղ, միասին կուող, միասին արիւնաքամ եղող, այժմ ազատ, բայց բռնակալութեան կոկիծը դեռ իր սրտում կրող յոյն ժողովուրդը։

Երբ առաջին անգամ լսւեց կրետացիների նոր շարժման մասին, զարմացան և խղճացին այդ դժբախտներին, որ նորից իրենց անխոչեմաբար ձգում են գաղանի բերանը։ յոյն ժողովոգի առաջին բողոքը անուշադիր անցաւ, յոյն կառավարութեան սպառնալիքը ծիծաղ յարուցեց։ Այդ բողորը այնքան չնշին էր թւում Օսմանեան կայսրութեան և վեց մեծ պետութիւնների ոանքակտելի համերաշխութեան դիմաց . . . Բայց անցաւ մի քանի օր, ախենթ“ յոյն ժողովուրդը շարժւեց, խելօք դիպլոմատները պատէ պատ ընկան, սուլթանը շշմեց և քաղաքակիրթ աշխարհը ցնծութեամբ ծափաշարեց . . .

Ճարահատ դիպլոմատներն այսօր ստիպւած են թընդանօթներին դիմելու։

Յունաստանը երկար ժամանակ տատանւում էր տանջուղ եղայրակիցներին իր օգնութեան ձեռքը համարձակ կերպով կարկառելու։ Նա ինքը վասահ չէր իր ուժի վրայ, նա երկիւղ էր կրում եւրոպական համերաշխութիւններից։ Բայց սուլթանի քաղաքականութիւնների մասին և համերաշխ եւրոպայի սպառնալիքների ամբողջ ուժը, նա ինքը փորձեց նոյն շաւլով գնալ Մի կողմից լսել ճեացրեց եւրոպական դիպլոմատների խորիմաստ

խորհուրդները, միւս կողմից ամենապարզ օրը փոթորիկներ հնարելով և այսպիսով եւրոպական ներկայացուցիչների հեռադիրները պահելով, Յունաստանը կարողացաւ անարգել կերպով կրետէ հանել իր զօրքը կղին գրաւել և մէջը նստել: Այս անակնկալ դէպքից շշմած դիպլոմատներին մնում էր խոնարհել կատարած իրողութեան առջև և կրետէն սուլթանական ժից ազատ ձանաչել: Բայց դրա փոխանակ դիպլոմատները թնդանօթներ ասպարէզ հանեցին և քաղաքական դրութիւնն աւելի բարդեցին: Կը զիշանի՞ արդեօք Յունաստանը, թէ հերոսաբար առաջ կը տանի իր դիցաղնական մարտը, կը յաջողի խորտակել եւրոպական ինդղիչ համերաշխութիւնը, եւ օսմանեան կայսրութեան ամբողջութեան համար արիւն թափող յանուն միջազգային խաղաղութեան անլնդհատ երդող վեց զօրաւորները չե՞ն յարձակելու շուտով՝ Օսմանեան կայսրութիւնը պատառ-պատառ անելու, այդ կը տեսնք մօտ ապագայում:

Կրետէն ազատւելու է: Իսկ մեր դրութիւնը: 2է՞ որ երկար ժամանակ դիպլոմատները խորհրդաւոր կերպով մի ինչ որ ծրագիր էին մշակում և պատրաստում սուլթանին ներկայացնելու: Ի՞նչ եղաւ նա: Լուսթիւն է տիրում այդ հարցի մասին և լուսթիւն կը շարունակի տիրել, քանի դու ինքդ լուս կը մնաս, հայ ժողովո՞ւրդ:

Ուուս-թիւրքական պատերազմի ժամանակ դու անպատճառ գտնեցար, դու չկարողացար հետևել բալկանեան ազգերուն, չկարողացար օգտւել և պատերազմի բարիքներից: Բալկանեան ազգերն ազատւեցին. քո բեռն աւելի ծանրացաւ: Այսօր կրետէն ևս ազատում է: Քո գլխին են թափելու, թշւառ ժողովուրդ, կատաղած թշնամու բոլոր հարածները. սուլթանի հպատակների թիւրք պակասում է, — քո արիւնն աւելի վայրագնաբար ծծելով՝ նա պէտք է պահպանի իր գոյութիւնը, քո հոգու մէջ է թափելու իր սև ժահը ամբողջ պաշարը:

Կրետական հարցը դեռ չըսւծած՝ կը ծագի մակեդնական շարժումը: Բոլգարական ժողովուրդը պատրաստում է հետևել իր «ինքնթ» յոյն հարեւաների դրական, նպատակին ուղիղ խփող միջոցներին:

Անթիւ, անհամար զոհեր տալուց յետոյ, այս հակառագրական բոպէին՝ միայն դու ես «ի ե լօք» մնալու, հայ ժողովո՞ւրդ:

տորածներէն յետոյ, ի լուսնն չարեաց, թիւրք կառավարութիւնը բանտերը հազարաւոր հայերով լեցուց, զորս կամբաստաններ իրը կոտորածներուն հեղինակ, այլ իրապէս անոնց միակ յանցանքը կոտորածէն զերծ մընացած ըլլանին էր և առեւտրական ու արհեստագործական ասպարէզն մէջ գրաւած դիրքերնին: Այս ողորմիլ բանտարկեալները, կորսնցնելէ վերջը իրենց սիրելիները, իրենց բովանդակակ հարստութիւնը, տունը, ունեցածը չունեցածը, մէկուկէս տարի, առանց դատի ու դատաստանի, միթին ու ամենակեցոտոս բանտերու մէջ անլուր ու քստմնելի տանջանքերու ենթարկւեցան յետին թշւառութեան մէջ: Աչա այն անպարտ զոհեալ ներու ազատութիւնն էր, զոր սուլթանը՝ իրը կայսերական մեծ շնորհ մը, ընդհանուր ներում անունով, իր հայ հպատակներուն երեսին նետեց, այն թշւառ ազգին, զոր փագիշահը իր գաղանային հրամանով մոխիրի ու աւերակներու վրայ նստեցուց, մերկ ու անօթի: Այսո, սուլթանը կուզէ իրը կայսերական շնորհ կը լիցնել աշխարհի, իր վայրագ բարբարոսութեանց փոխվագրը քանի մը բանտարկեալներ ազատելով: Շատ մը քաղաքական բանտարկեալներ, հակառակ իրատէի բացուցած տրամադրութեան, կառավարիչներու անարդ շահանդարութիւնը և ոխերիմ ոգին, զնտաններու մէջ կը պահէ բազմաթիւ նշանաւոր հայեր. և ուրիշներ, որոնք քաղաքական յանցաւորի ոչ հոտ ունին և ոչ դոյն: Կը պահէւն քաղաքիս բանտարկեալներէն 19-ի չափ աղդայիններ, Արխանեան և իր ընկերք, որոնց մը թիւն խորչերուն մէջ կայսերական ակամայ շնորհը չըհամարձակիր ներս թափանցել, թէև ասոնք ալ ձանչցւած էին իրը քաղաքական յանցաւորներ թէ իրենց դատավարական թղթերով և թէ կայսերական այն մասնակի ներման դէպքով, որ տեղի ունեցաւ 1895-ի ամրան սկիզբը, և որ այդ առթիւ ազատւեցան անոնց մեղսակից 25-50 ընկերները: Իսկ եթէ իրը մահւան դատապարտեալներ նկատւեցան՝ նորէն անիրաւ է, զի թէկ նախնական դատարանէ մը այդպիսի վճիռ մը տրեցաւ, սակայն վճռաբեկ ատեանը Ծնծեց նախկին վճիռը: Իզուր բանտարկեալները այս իրողութեան վրայ հիմնելով, կրկին ու կրկին հեռագրով բողոքներ մատուցին կերպունական բարձրագոյն իշխանութեանց. օրեր, շաբաթներ անցան և գեռ ու և է նպաստաւոր արդինք գուրս չեկաւ, պարզ է՝ թէ ասոնք զոհ կերթան կառավարական պաշտօնեաներու թշնամական վարմունքին, որոնք ով գիտէ ինչպիսի խեղաթիւրում տւեր են անոնց գործին: Ասոր տարակոյսի տեղի չկայ:

Թւականէս երկու օր առաջ տեղիս քիւրտ բանտարկեալները մասնաւոր պատրաստութեամբ բիրերով ու դաշոյններով զինւած՝ կը յարձակին 15. Հայ բանտարկեալներէն մէկուն, ակնեցի ձանիկ ժամկոչեանի վրայ և յանկարծակիի բերելով՝ այնպիսի հարւածներ կուտան, որ խեղճը կեցած տեղը զգայազիրի գետին կը տապալի: Հեք երիտասարդը քանի մը օր աշուելի տագնապներու. մէջ աւանդեց իր հոգին, առանց կրօնական վերջին միիթարութիւն ընդունելու. կառավարական պաշտօնեաները թոյլ չուին խնդրաբարկու քահանային, որ յատկապէս գացած էր գժբանս հոգեաբրին քոյլ: Այս տողերը կը գրեմ, պատւական երիտասարդի թաղումին տիուր հանդէսէն վերադարձիս, աչքերնիս արտասուքով և սրտերնիս հեծեծանքով լեցւած:

## ՆԱՄԱԿ ԵՐԳՆԿԱՅԻՑ

4/16 յունար 97 թ.

Հայասպան սուլթանի յատուկ իրատէով ընդհանուր հայաստանի մէջ գործադրաւած այնքան ինժժամի կո-

Մեծ-Ճանիկ—այսպէս կը կոչւէր զանազանեղու համար Փոքր-Ճանիկէն, որ նոյնպէս ակնցի էր, նշանաւոր իր քաջութեամբ—քաջ էր բառին լայն նշանակութեամբ, որուն կենսագութիւնը արժանի է հերոսական էջերու մէջ քայլելու։ Իր ետևէ կը թողու սգալի մը և խեղճ զաւակներ։

Դաւադրութիւնը, որուն զոհ գնաց ողբացեալը, կը սկի թէ նշանաւոր հերոս Համբ-Գալուստ Արխանեանի դէմ էր սակայն պարագաները կը փրկեն զինքը այդ սոսկալի դաւաճանութեան հետևանքէն։ Վարող էր երեւակայել հայ բանտարկեալին վատ դրութիւնը, որուն այսօր ենթարկւած կը մնայ սարսափահար։ Բանտարին այս տխուր իրողութիւնը տեղիս համար նորութիւն մը չէ, հինին շարունակութիւնն է արդէն։ Ճիշտ անցեալ տարի այս ատեններս դարձեալ նոյն խժդժական փորձերուն ենթարկւած էին հայ բանտարկեալը, փորձեր, որոնք շաբաթներ տևեցին և շատեր մահմերձ վիճակի մէջ անկողին ինկան, որոնց մին նշան Պաղտասարեան ազնիւ և բարեհամբոյր երիտասարդը եղեցական մահով փակեց իր աչերը, իր ետևէն թողուզ անմիսիթար ընտանիք մը։

Հայ բանտարկեալներուն սրտաճմլիկ կացութեան վը բայ այսքան հակիրճ տեղեկութիւն մը տալէ յետոյ, երկու տող ալ ազատւած հայ բանտարկեալներու մասին կուզեմ գրել և ցոյց տալ այն անմիսիթար վիճակը, որու մէջ ստիպւած են ապրել անոնք, իրը կենդանի մեռելներ։

Խոլամ մոլեռանդ խուժանը ամբողջ հայութեան դէմ այնպիսի խորարմատ ատելութեամբ լցուած է, որուն նմանը պատմութեան մէջ տեմնւած չէ։ Երբ բովանդակ հայ ազգը իր ապագայի անստգութենէն յուսահատ, նորանոր աղետալի պատահականութեանց երկիւղով համակւած, ահուղովի մէջ կապրի, միթէ ազատող հայ բանտարկեալը կարող է հանգիստ կեանք ունենալ, քանի որ ինք ամենէն աւելի նշաւակ դարձած է թիւրքին վրէժինդրութեան, և իրեն դէմ սպառնալիքներ կարձակւին արիւնարբու, կոյր և անբան խաժամուժի մը կողմէ։ Աերջերս այդ բերանացի սպառնալիքը գործով ցոյց տալու համար՝ խնձորեկցի Անտօն անուն երիտասարդ մը ուղեցին սպաննել խեղճ երիտասարդը հազիւ պրծաւ վեցհարւածեանի գնդակներէն։ Հայ բանտարկեալը, որ քայլայւած ընտանիքի մը գիրկը վերադրածարձակ, իր տոն ու տեղը քանդւած, միթէ կարող պիտի ըլլայ ներկայ վատթար պայմաններուն մէջ զայն վերաշնելու յանդուգն ձեռնարկն ունենալ կրկին, կարող պիտի ըլլայ դարձեալ հրապարակ ելել իր արհեստին ու գործին սկսելու, երբ անիկա թիւրքին աչքին ս' ա պ ը գ ա լ ը մ' է արդէն։ Թողունք թիւրքը, հայը պիտի համարձակի իր արիւնակցին հետ անմախ կերպով յարաբերութիւն ունենալ։ Եւ ինչպէս թիւրք պաշտօնեան կը յայտարարէ, եթէ անիկա այսօր բանտին մէկ դռնէն դուրս ելաւ, վաղը միթէ կառավարութիւնը իրը յաւիտենական կասկածելի, միւս դռնէն ներս չպիտի նետէ զայն։ Եւ կարժէ ունենալ այսպիսի ազատութիւն, այսօրինակ կեանք . . .

Հուրէ ու սուրէ անցած և ունեցածէն ու չունեցածէն կողոպւտած հայը՝ գեռ հանգիստ չեն թողուր, որ դոնէ լուրի մնջիկ ողբայ իր դառն ու անդարմանելի կորուսը։ Մեր վիճակը կարելի չէ բաղդադել ընկերա-

յին կամ անհատական ու և է դժբախտութեան հետ Անսիրա հարկահաններ, տուրքերու գանձման համար, չեղած լրբութիւնները ու անօրէնութիւնները կը գործեն, եթէ հայ կիներուն քով մնացած է ցնցոտի մը, եթէ հայ արհեստաւորին քով՝ գործիք մը, երկրագործին քով՝ եղ մը, նախատանկներով ու ծեծով, փետով կը խեն։ Թիւրք ապական պաշտօնեաները, ոտքէն գլուխնին, ամեն տեսակ մոլութիւններով վարակւած են, և իրարու հետ կը մրցին տառապեալ հայ ժողովրդին արիւնը ծծելու համար։

Այս Համիսի բարենորոգումները, որոնք հայուն համար միշտ ցնորք պիտի մնան։ Այդ բարենորոգումները սոսկալի ճախճախուտին վրայ պլատացող շրմոլիկ հորերն են, որուն զոհ կերթայ միամիտ ուղևորը։

## ԿԱՐԻՆ

18/30 գեկտեմբեր 96 թ.

Անցեալ անգամ հաղորդեցինք բասէնում մը հայդուկների և սահմանապահ զօրքերի ու քրդերի մէջ տեղի ունեցած կուփ մասին։ Զախճախուած թշնամիները այս անգամ էլ իրենց վրէժիք թոյնը թափեցին հայ ազգաբնակութեան վրայ, ուրիշ կերպ չկարողանալու հանգստանալ իրենց տւած զոհերի համար։

Կատաղած կառավարութիւնը իսկոյն բաւականաչափ զօրք ու բօլիսներ է ուղարկում բասէն, բօլիսների մին էր գտնուում նաև հայ գօմիսէր Տիգրանը, որի չարութիւնը չմնաց, մանաւանդ այս անգամ։ Սաստիկ ծեծի ու տանջանքների տակ բօլիսներին յաջողւեց երևան հանել բաւականաչափ՝ հրացան՝ իրենց բոլոր պարագաներով, տեղափոխուած այնտեղ ահագին զոհաբերութեամբ։ Զերբակալածների թիւրք ճիշտ 50 է։ Սոքա բոլորն էլ քաղաք են բերւած և այժմ հարցաբննութեան տակ են գտնուում։

Քաղաքում ձերբակալացան 14 հոգի երիզացիներ, գործից բոլորովին անտեղեւակ մարդիկներ։ Աստիկանութիւնը սաստիկ ծեծի տակ յաջողեցաւ դրանց ևս խոստովանութիւններ ընդունել և ստորագրել տալ։

Յայտնի եղաւ, որ երիզայում էլ այս առթիւ ձերբակալած են 6-8 հոգի։

Կարին էլ գեռ սրանից շատ առաջ ձերբակալած են մօտ 30 հոգի, որոնցից 15-ը մնում են գեռ անվճիու։

Կարնոյ բանտում բոլոր քաղաքական յանցաւորների թիւրք հասնում է 250-ի։

## ԹԻՒՐԳԻԱՅ ՑՈՒՐՁԱ

Զմրան օրերուն նաև կերեւի թիւրքիան ալ պիտի հալի։ Երեւոյթները շատ բարենշան չեն, բայց նպատակաբարձր են։ Այս անդունքը, որու մէջ լուս զաւակները վարեցին Թիւրքին, շատ շատ խորունք է. այդ պարագաներն մէջ անկումը կը դուրս չը գտած, երբ մէյ մը ուն համին սանդուի եղանակը լուսուն ու կոճուել ատամանց։ Հայապար մարդուկը թող շուտով վերնայ մէշտերէն, ալ հորին

Ե. այդ աննպատճել գրյութինը զվելիք է թէ սրբն եւ թէ մնկեցութեամ:

Դարսնը կուզայ, երանի թէ բնութեան գլաքրութեան հետ,  
մարդկութեան դէմքին պայ ալ երանութեան ժամոններ փթթէին:

Նրանի կրտսելք, որովհետև աշխարհին բաները միշտ հակա-  
լէտ են երանակն զաղափարին հակառակ ուղղութիւն բռնել. որ-  
քան ալ երեւլյթն սկզ յուսաժամին թւմն, բայց միշտ սուեր մը կայ,  
որ այդ շատափափոխ երեւլյթին լին կը տարութերի: Մենք հայերս  
լինչեւ այսօր մեր ուժն խիստ աւելի գործեր կատարեցինք, առանց  
Եղին կամ Պուլզար կատավարութեան մը ծնննութեան. մենք այ-  
սօր աւելի զօքն ու աւելի անձրկու ենք մեր ոսկեական թշնամին: Պաղպարունութիւն,  
պէտք չէ հրապուրենինք կամ շլանանք միշագա-  
յին ամուռ ցոյցերէն. մեր ազգային անվամբ Նկարագիր քարձո-  
պահնեսք, եւ անհատ Վըէժմնագրութեան մը ոգին թող հրանք մնաց-  
գիտե՞ս, հայ ժողովուրդ, ո՞ւր է քո ազտութիւն, ո՞ի ծայրին քո  
սրի՞ւ:

Թիրքիան շատ կը խաբէի, եթր հայածանցներով մեզ ջլատելու դրամին հաւատքը կը մնուցանէ: Ժամանակը ցեր շատ անակնկալ-ներ վերապահած է, հայութեան ուրբականները չպիտի թոյլ տան, որ Թիրքիան հանգիստ քնամայ ու կերածը անուշիկ մը մարսէ: Հայութեան փառքը ողբագործ պետութիւն մը աշխարհի երեսէն զնաշենչ զննելը պիտի ուլայ ե՛ւ... պիտի յաջողի առանց այլեւայլքի:

1

Հայկական հարցը հիմնակի հիմայ Պոլսոյ կեսպանատունքրուն մէջ կը թափառէի, տեղի տարով ուժից սպանական հարցերու: Դեսպանները իրենց մշակած ծրագիրը սուլբանին ներկայացնելու համար, Շամազանի նւյըն կապատեն, զի լողանաբութիւն կզգան խալիքայի սրբինք ու երկրած խոկուսները պատորել Պէտք է յարգել երեսնորենայ ծովալթեան իրաւունքը, պէտք է որ չամփոր քիչ մը խաղաղինք մարօւ իր խմաճ արինք, եւ հապա ու Շկ գերեզներու գերեխուեանց ու ըրապութեանց մէջ պահիկ մը մոռնայ իր սրտին խայթը . . . Սուլբանին անզին քարեկան հերթանին կայսեր փափան ալ այս է: Վեհէւլը այնքան հոգածու չէ գուցէ իրեն համար որքան իր հազարակին պաշտօնակցին թանկագին կեսներին համար: Զէ՞ որ կեանքին նպաստակը զազանային ու զգաստական ընազդներու գոհացում է, գոնէ . . . վեհապետներուն համար:

Տերութեանց անբաժան համաձայնութեան առթիւ Փրասական պատեհականիքը թէ երթերէն մէկը՝ „Թան“ հիմնալով զեսպաններուն վրական գրքունէութեան վրայ, կըսէ՝ „Վերջապէս Նորպական ներդաշնակութեան համանափակ ծանր կը ասի . . . եւ եթէ Թիվը քիմա յամանի գեռ ի ող, «Հարթութէ» ին վրա եւ մ' ա ր զ կ ա յ ի հա ա զ կ ի հանրային խոջին քաւարարութիւն չի տայ, մեծ զննապահ մը նշանը պիտի ըլլայ . . . « Բայց բաղդահնդութիւն թէ երթօ անգիտակցաբար թէ եւս, լաւատեսութեամբ կասի իր առաջոր դրութերը ու սկզբանիկութեամբ կը վերջանէ:

Այս՝ Ներպապական համաճայնութիւն կայ, բայ մը շնչնելու եւ դրժ  
բաղդ՝ ժողովուրդները շարքելու համար միան։ Երբապական հա  
մանւագի հաջորդ կը տաք առա Կրիտէի շուրերուն մէջ . . .

**Ծրբապական կենուապատիք համաձայնութիւնը, որուն վրա տէրութիւնները երեսք ալ կը ծիծադին, կրնայ ծշմարտաչափ մ"ը լալ անոնց բարյական արքէցին: Հէ՞ որ ննիւթօքքը բերնէն փախ ցուց սա կոտիտ, բայց շատ ծշմարիտ խօսքը ուկը համաձայննենք նաև մածայնած ըլլալու համար միայն:**

Թիւրքից ամբողջութիւնը-կամ աւելի ծիցը անկէց մնածագոյն պատար կակը սրտառանջութիւնը-աւելի կզբաղեցնէ դիւնանագէտներու մոտքը, քան նուրի ու սուրբ մատուած ժողովրդին ծիչն աղաղակը: Կանեն թէ Թիւրքիայէն անմէ մը չի պիտի եւրացին: Եթէ բնական պատճառներով, Թղթական կցիններն մէշ ծովին մէշ ընկալի, Ռուսին կը խոսանայ, այս կղաքին տարածութեանն ոչ ոտակակ երբ Արշակունացուն Թքական ջուրերուն մէջէն, նթէ զդիկները կամ ծուկերու վտառ մը անցնի օտար ջուրերու մէջ, իսկական երգական ըստիկից տէրութեանց նաև երը կը վագնի ու եա կ մղն կամ կրսան ու սուլթանին կը որկեն՝ Թիւրքիոյ ամբողջութեանը պահպաննան սրբազն իրաւունքը գործադրութ ըլլալու համար: Թիւրքիոյ թուշուններն ալ իրաւունք չունին բնակութիւն հատուել կըց մեծ տէրութեանց երկիրներուն մէշ: զի ըլլանաբարութէ „ամբողջութիւնն դաշնագրին եւայլն“:

**Սովորական շահագործութեան կը յապուէ զեսպատճեան բուն, որ իրենց ծրագրին մէջ մըսիւլամաններու շահեն ալ նկատ առնեւեր են: Կարծեն իր պաշտօնը միայն նարենք արծի ըլլար:**

Ամեն օր, թերեւս ամեն ժամ, Թիւթքիոյ մէջ նոր-նոր ծրագիրնե  
կը յացտին, եւ յանձնատողվածք կը կազմին: Սուլթանը , էկիրես

կրսէ և յանձնախումք մը կը կազմէ, որուն պաշտօն կուտայ ակն-  
թարթի մը մէջ Կերպարանափոխել երկուս։ Սովորանի այդ խաղե-  
րը պարագան, չէրկան ալբանքից էլեօրին» է։

Անձնահանձնագիրը կը տանինք որ անհոգ կենաց մէջ՝

Ամեն անգամ, երբ չափութը կը տանիէ, որ պատուցած այս մէջ համաձայնութեան երկիրով կայ, խալոյն լոր կը ճանի՞ թէ ինք արգէն բարենորդումները գործադրեն առած է եւ վեց նահանգներուն մէջ ակսած են բարեյաջոր պատունքներ տալը Նասրէտին հօժան իսկ այդքան խորունկ չըր կընար մոտածեց:

Риамազանի 15-ը մօտենալուն, Մեծ-Մարդասպամը պէտք է կողմի անցնի Սուհամէստի քքշլուն լրգան համբուքելու համար: Բնականավերը, կրսի Պղատոն, մարդկութեան նախնէն անարդ ու ամենէն դժբաղդ արարածներն են: Հզու երեւան եկալ այդ ծշմարտութիւնն որչափ ատեն, ապինարու խակիֆան, 20000 գիմսորով շրջապատած էր, երկուն ամեն շարիք կը հասցնէր. բայց երբ հարկ եղաւ հասարակութեան մէջ ելլեւ նոր զզաց թէ հանրային խիստը ոռութեր ունի վատերուն համար, սուկաց. եւ վայրկեան մը գիտակցութիւնն ունեցաւ իր հրէցութեան, որուն ետեւէն կը քայէ արդարութեան ամսողը Վրէժինդրութիւնը: Ուստի հրաման ըրած է, որ անխափ ճերբակալն ամեն կասկածելի հայ կամ թիւրք, եւ քանի մը օրւան մէջ բանտերը ասանչականութիւն տուին երկուն ծաղկի երթիստասարդութեան: Խոյ Ներպաս ալ մարդ դրկեր համեզելուն համար, „Երիտասարդ Թիւրքարք”, որ ես, կենան յնձափինական ձգութևուրէ. վերապանան Պոլսի, ու կենան յնձափինական ձգութևուրէ. վերապանան Պոլսի, ու ասանչագութէ սուլթանը պիտի շնորհէ Անոնց մեծ-մեծ պաշտօններ, ամսակալներ եւ թիւրես մշյամէկ գեղանի, „Հէքքէգուչիք” ալ կը կոտանանայ նաեւ պայրամէն յետոյ անոնց սահմանադրական պահանջները գոյացնեն:

Այս ամենի իրարանցովմբ Բանագան էմ-ը ամցնել էր, որով սուլթանը կոչէք Թմբենիսել հանրային գրգռած միտքը, իր Թունալից կնանքը առօձանակս փրկելու համար: Մնաց տարակոյս շունինք՝ Թէ Թիւրքից մէջ շացուցիչ կոստումները մնձ դեր կը խաղան: Բանագանի 16 օրերուն մզկիթներուն մէջ, սպանագր եր փակուեր են, սուլթանի մահը պահանջներով. բայց ինչպես կերեւ լամփիան այս տարի ծովով կատարեր ի իր նրագի շըբիք ու խտագնացութիւնը. գալ տարի առ ողապարհկով պատի ընէ կըսեն: Համինը օր մը իր փաշաներէն մէկուն հօսակցութեան մը մէջ ըստե է „իթէ իմ ժողովուրդն (առնասարակ) պիս շնիք, զինք փուծ չըրած զահէս վար չեմ իշներ“: Տաօիկները իրենը կը պատմեն:

Պոլսա մէջ իրաց վիճակը վունգաւոր կերպարն կառնէ: Կրետէի անեղ, ապատամբութիւնը մայրաքաղաքին կացութիւնը աւետի կը ծանրացնէ. Թիւրքերը Փողոցներուն մէշ սպառնական թղթեր կոցանցնեն և, „Ծրիտասարք Թիւրքիան“, կը յայտաբարէ հետապնդուն: Եթ Ներկայ հայուսուակ Վարչութեան վերջ տալու համար այցոց մեջոցներուն պիտի դիմն: Փողոցները պահանջներով լցուն ևն՝ նախագագուշութեան համար: Ընդհանուր խորվութենչ սաստիկ կը վախցի: Նելիուօք պալատ վագեր ու պահանջներ է, որ մեջոցներ ծնոց առնեն:

Նաեւ սպանուացեր են Պոլսց յոխները Ձարեկեւ եթէ Յունատանը  
Կրետէի և մնդրոյն համար պատճառ զլայ պատերազմի. Յոխներս, որ  
երբեմ կը ինդային համերոն քայլ, երանի թէ ըմբռնէին Թրա-  
կան վարքութեան վայրենութիւնը . . . քայլ յոխնաց համար Քամա-  
նալու քան չկայ. Հէ որ առլիւանը երկու տարի առաջ հայերուն ին-  
առելութեան ապացոյց մը տալու համար, յոյն ժողովրդին նկան-  
մակը իր քարծը համակրութիւնը յայտնեց եւ իսկըն հրամացեց, որ  
հայերը մերժեն պիտական վարժարաններէն, եւ ամեն տարի ա-  
40 յոյն աշակերտներ ընդունվեն կայսերական ծախով. Անդուն այս  
“մաթթիթիս”-ները կը քարենիօննեն իրենց ազգին համար. Մանաւան  
սուլթան գիտէ թէ յոխներուն ետեւ արջ մը կայ, հայերուն աէ-  
պիտիւն չկայ.

Նոր վոթեր փակցւած են պատերը, յորդորելով քրիստոնեան ները, որ չի գախնան: Կը կարծէմ թէ կառավարութեան կողմէ՝ այս նարոք, բնացնելով համար զանոնք:

**Մակեղենի անազին պատրաստություններ կը տեսնէ, եւ կը ասնէ ծիծեռնակի աւետարեր գալստեան:**

Փրանսական ժողովութիւն մէջ ասպետական գցացումներու յոր դրւմ մը մկան է, որ կարենի է բաել հակառաւական առաջին թթթումներ են: Ասոնք, որոնք մարդկային զաղափարին մէջ շասա առաջ անցած են, կընդգիրն Փրանսկօ-Ռուսական դաշնակցութեան էլլց: „ՄԵՆՔ, ևս գիշ Ռոցֆօր, մեր միջիարդները տվինք, մեր ծնուց երկացուցինք ու Բարին այնքան համուսաւոր մնութեաւութիւն սրինք չէ թէ նժրագա ժողովութիւնը հալածելու, զանոնք Խողովողի տաւ ու եւ մարդկասանները հովանաւորելու, այլ մարդկաւթեաւ կա տին ծառախելու համակ:“ Ուրեմ շատ ազատական թէրթիւն լիի ն համանան զացումներով: Փրանսական աւանդական քաղաքական նութեան, քանաքակրթիւն դէրին հակառակ կը գտննի զեր ազգերու թշրիւնէն համոյ գցացող ու հալածող բննակալի մը դաշնակ ողութիւնը:

Այժմ Կրեսէի հարցն է, որ կաքաղեցնէ դիւանագլուռթիւնը - ու հանրային կարծիքը, որուն հետ գուշանթաց կընթանաց միշտ հայ կականն ալ Թիւրքիոյ մէջ յնդափախութիւնները պարբերական ն

վեր են. բոլը տանջող ու դէպի ազատութիւն սպացող ազգութիւնները շղթայարար կապած են իրարու: Երէկ հայր, զայօր կրիտացն, վաղ Մամկնդմիսն կամ Սիւրբան, և աւելի շորէն հայր կը հանի սրոշնալ ժամուն և որոշեալ ծրագրով:

Միո ակօրիք կամաց կարայ, բայց փոշի կը դարձնէ:

## Ա Բ Ե Ց Ե

Այդ սիրուն կղզին երեք մեծ ցամաքներէն գրեթէ հաւասարապէս հեռու, Միջերկրականի սրտին վրայ կը հանդչի: Արշիպեղագոսի հարաւային բերանը հսկայ կէտ ձորկի մը պէս երկնցած, մէկ ծայրէն մանարտիկ կը զգեակներու գծով մը կը կցւի Հոռոգոսի, միսով Յունաստանի հարաւային հրւանդանին: Կրետէէն դէպի հիւսիս, Եգեան ծովուն մէջ կղզիներու համաստեղութիւն մը կը տարածւի, „մանիշակ“ ալեակներու գրկին մէջ հանդչած:

Կրետէ աշխարհագրական և ռազմական սրանքելի դիբը ունի: Երբեմն քրիստոնէութեան ամրոցը կը սեպւէր:

1645-ին թիւրքերը, որոնց մէջ աշխարհակալութեան գրգիռը և կեավուրները հպատակեցնելու մոլուանդութիւնը իր դագաթնակէտին հասած էր, վճռեցին կրետէն սիրել: Քառորդ դար անընդհատ կռւեցան, վենետիկիցիք հրաշալի քաջութեամբ դէմ գրին եէնիշերներու վոհմակին, որոնց թիւը „ճովու աւազներէն“ շատ էր:

Գրանսացիք օգնութիւն դրկած էին կրետացիներուն: Այն ատենի վեզիրը Քէօփրիւլի Ահմէտ փաշան զարմանքով կըսէր Լուի ԺԴ-ի դեսպանին՝ ողբանսացիք մեր բարեկամներն են, բայց ամեն տեղ մեր թշնամիներուն հետ կը տեսնենք: Այսօր Համբար իրաւամը կրնաց պարծենալ Գրանսայի անկերծ բարեկամութեամբ:

Վենետիկի տիրապետութեան օրով կղզին 700000 բնակիչ ունէր, մինչև 1844 թիւը 160000-ի իջաւ, և այսօր 300000 ունի:

Խրոխտ կրետացին իր դժիմ ճակատագրին տակ, սրբազն յիշատակի մը պէս իր զաւակներուն կը կտակէր, ոչ թէ հարուստ ժառանգութիւն, մշակւած դաշտեր, այլ անշէց վրէժինդրութեան մը ոգին, այդ գաղան մոնկուներուն դէմ, որոնց օրէնքն էր կոպիտ բըռնութիւնը միայն:

Այս դարուն սկիզբէն ի վեր Կրետէ՝ ամեն անդամ որ առիթը ներկայացած է, ապստամբած է: Յունական անկախութեան սկզբները՝ 1821-ին Մայր-Հայրենիքէն աւելի արիւն թափեց, զարկաւ տաճկաց զօրքերը, մինչև որ Եգիպտական արիւնկղակ բանակը եկաւ և այդ ապստամբութիւնը խեղդեց արեան սոսկալի հեղեղներու մէջ: Յունաստանը աղատեցաւ, բայց Եւրոպան վըճռեց, որ կրետէն սուլթանի լծին տակ մնայ:

1858-ին նոր ապստամբութիւն մը, իսկ 1866-ին աւելի լայն ապստամբութիւն մը, որ տեղու երկուսուկէս տարի: Կրետացիք յաջողեցան Հաւերայի դաշնագով բարենորոգ արբենորոգութեան խեղճ ծրագիր մը խլել, որ նախապէս կիսով գործադրեցաւ, քիչ յետոյ ան աղբոնաբարւեցաւ:

Բայց անխոնջ կրետացին օր մը չը մտարերեց զէնքը վար գնել. ճակատագրական կորին էր, որ կը մըդէր: 1878 և 90-ին կրկին բոնկեցաւ կրետէն. իսկ 1896-ին պայմենացաւ այս մեծ ապստամբութիւնը, որ հարկ եղաւ Եւրոպական ակամայ միջամտութեան մը: Սուլթանը ստիպւեցաւ Ճնշման տակ կեավուրներուն կամքը կատարել:

Աեց ամիս է Դուռը բարենորոգութեան յոյսերով կրետացիները կը խաղճնէր. միւս կողմէ կը մոտէր միւսիւման մոլեռանդութիւնը, որպէսզի հակառակի բարենորոգութեանց ծրագրին և վախցնէ քրիստոնեաներու աչքը: Սակայն կրետացին միշտ արթուր կը մնար: Քանի մը շաբաթ առաջ թիւրքերուն անիրաւի քանի մը քրիստոնեաները սպաննելուն վրայ, կրետացիք ծայրայեղօրէն գրգուած ընդհանուր և վճռական յեղափոխութեան դրօշը պարզեցին: Մայր-Հայրենիքը այս անգամ խուլ չի մնաց իր ազատասէր զաւակներու հրաւերին. ամերոջ Յունաստան հայրենասիրութեան հնոց մը դարձաւ և օգնութեան վազեց իր եղայրներու հրացանի պայմենին: Եղրկիսու թագաւորը հայրենասիրական այդ պողոթկացինն առջև տորմութեանը առջև առաջ իր ազատասէր զաւակներու կրետէի առջևն թիւրքեանը առջև առաջ իր ազատասէր զաւակներու համար: Յունական թորին ներկայական կամքը կը ստորոտը իրենց եղայրներուն հետ կուշտկշտի կը ուղարկու համար:

Յունաստանը՝ աչքը արիւնը առած, այլևս անկարեկիր հանդիսատես մը ըլլաւ չուզեր իր եղայրներու խողխողման:

Յունական այս անվեհեր շարժումը և 2000 յոյն զինորներու կրետէ ժամանումը, սարսափ ազգեց թըրքական կառավարութեան վրայ: Կրետէն հոչակիւցաւ Յունաստանին միացած և յունական դրօշը սկսաւ թուչիլ կրետէի սարերուն վրայ, հոն՝ ուր ազատասէր կրետացին դարերէ ի վեր իր արիւնը կը թափէր:

Սուլթանը կեղծ սպառնալիքներ ընել առաւ ոչ միայն Յունաստանին, այլև Եւրոպական խաղաղութեան:

Բայց աւազ, Եւրլազի սպառնալիքը տեղէն չի շարժիր: Իր փատած նաւերը, որոնց տակ մէկ մէթը սոստրէ կապած է, կը դժկամակին բացւիլ մեծ ծովերու վրայ, իսկ Օսմանեան քաջարի բանակը կսպասէ սուլթանի հրամանին կիններ ու արդար մանուկեր ջարդելու համար: Պալատին մէջ մէկ կուսակցութիւնը պատերազմ կուղէ հրատարակեր յուսալով, որ փոքրիկ Յունաստանին յաղթելով կը վերահաստատեն իրենց հին զինորական փառքը . . .

Թըրքական հեղդութեան և գաղանութեան հանդէպ հելքն հայրենասիրութիւնը օրէ օր ծաւալ կը դանէ և հիացում կազմէ աշխարհի: Մեծահարուստ յոյն մը իր բոլոր հարստութիւնը, որ միլիոններ կը հաշվի, կրետէի ազատութեան գործին կը նւիրէ: Օտէսսայի յոյն գաղթականութիւնը 200000 բուպի ղրկած է: Ո՞ւր են մեր ջուտ հարուստները . . .

Կրետէի հարցը և յոյն ժողովորին այդ խիզախ քայլը, որ արհամարհէլով ոճրագործ տէրութիւններու աղդարագութիւնները օգնութեան թուաւ իր թշւառ եղայրներուն, Եւրոպական մէջ համակրութեան զօրեց ար-

տայայտութիւն մը առաջ բերած է: Անդիսոյ, Փրանսացի, Խտալիսոյ հանրային կարծիքը Կրետէի աղատութիւնը կը պահանջէ: Մեծ քաղաքներում մէջ կրակու ուսանողութիւնը խանդավառ ցոյցեր կը նետ Յունաստանի ի նպաստ: Երբ տէրութիւնները իրենց յօնքերը կը պարստեն Յունաստանի գէմ, այս երիտասարդ ձայները՝ ազատութեան երգեր կը գոռացնեն և կարծես ապագայի արշալոյսի դայլայիկն է, որ կը լսէ:

Տէրութիւնները կզգուշացնեն Յունաստանին. իսկ Գերմանիոյ ձախլիկ կայսրը, զոր Աօշխօր իրաւամք կանանէ վայրագ և Ներոն, կը պահանջէ, որ Յունաստանը պաշարեն և ուրակոծեն, և Պերլինի օքերային մէջ Մեծ-Անդրագործին դեսպանին հետ թևեթև մտած կը հաւաստէ անոր, թէ ինք սուլթանին համար բարձր հոգածութիւն ունի: Անգլիա բացէ ի բաց մերժեր է Գերմանիոյ քէօր ու թօփալ կայսեր հակամարդկային առաջարկը և կրսէմ թէ կծու ծանուցագրեր փոխանակած են այս առթիւ: Միայն Փրանսայի կառավարութիւնն է, բայց ոչ ազգը, որ կը հաւանի պաշիպօզուք Ալյուրմին: „Մարդկային իրաւանց յայտարարութիւնը“ ափսոն, մարդկային իրաւանց բռնաբարումն է այլևս Փրանսայի համար:

Յոյները տէրութեանց ո և է պատրակի տեղի չետած, անակնալ կերպով տեղաւորւեցան Կրետէի մէջ և մինչեւ իսկ վարչական կազմակերպութեան ձեռնարկած են: Տէրութեանց անհամաձայնութիւնը ամլութեան դատապարտած է: Այդ անհամաձայնութիւնը մինչեւ հիմա կանգուն պահած էր Թիւրքիան, այդ անհամաձայնութիւնը ինչպէս կերւի, պիտի քակէ Թիւրքիան: Ամեն չարիք իր բարի կողմը ունի:

Քաղաքակիրթ աշխարհի հանրային կարծիքին առջև շիլ գիւանագիտութիւնը շւարեր է: Թիւրքիոյ ամբողջութեան հարցը կզգան՝ թէ ցնորք է. քանի որ անինքնիրեն կը քայքայէ: Կրետէն դուրս կը նշարեն այն հրաբխային խառնարանը, որ կը տարածէի Պալքաններէն Մասիս: Հասկցած են՝ թէ մարդկային իրաւունքի բռնաբարումը ուշ կամ վաղ կրակ պիտի ձգէ, Եւրոպական պատիր ու սպառազէն խաղաղութեան չորս անկիւնները: Եւ սակայն սուլթանը առիթէն օգուտ կը քաղէ պահ մը՝ Ալյուրմերու և Ցարերու հովանաւորութեան շնորհիւ որբան ատեն ողջ է՝ կարող է աւերակներ ու դիակներ կտակել աշխարհի:

Կրետէն նորէն թրքին լուծին տակ խօթել չը պիտի նմանէր մարդակեր վայրենիներու ձեռքէն հետէն պըրծած թշւառ մը բռնել և տանիլ նորէն մարդակերներու ժանիքին յանձնել:

Քիչ մը գթութիւն, ով անսիրտ մարդկութիւն:

Մարդկային ամեն ստորնութեանց դիմաց, վաեմ գիւցազնութիւններ կան սակայն:

Կեցցէ Կրետէն:

Կեցցէ Յունաստանը:

## ԱՍՈՐԻ ԽԵԲ

Վանի առաջին մեծ կուէն վերջ, երբ երկրի յեղափոխական ուժերը ամենատմարդի կերպով կոտորւե-

ցան պարսկական սահմանագլխի մօտ, ասպարէզը մնաց քիւրդերուն, որոնք աջ ու ձախ կը ցըջէին, կոտորելով թալանելով անպահատպան մնացած երկիրը: Քիւրդերու ախորժակը շատ էր բացւած. Հայերը թալանելէն վերջ քիւրդերը կը յարձակին ասօրաբնակ Դիար-Ախուրի քաքիւրդերը կը գալիքներու վրայ և թալանի կը տան: Մէլիքները քանի մը գիւղերու վրայ և թալանի կը տան: Մէլիքները քանի անգամ կը բողոքեն տաճէկ կառավարութեան, որ ի հարկէ անլսելի կը թողու այդ տեսակ բողոքները: Այդ ժամանակ իրենք ասօրաց մէլիքները անմիջապէս կը յարձակին քիւրդերու վրայ, աւելի շատ գիւղերը կաւերեն, կը թալանեն և կը նստեն քիւրդերու մէջ:

Տաճէկ կառավարութիւնը որ խուլ կը մնար ասօրիներու բողոքներուն, Վանէն զօրք ուղարկեց քիւրդերը կոտորող ասօրիներու վրայ: Մէլիքները քաշւեցան իրենց անառիկ լեռները և պատրաստեցան կառավարութեան գէմ կուելու: Բայց սեպտեմբեր 11-ի լանայ յայտնի Դաշնակցական կոխը խանգարեց ասօրիների գէմ գուրս հանած զօրքի ընթացքը: Երկիւղ կրելով աւելի մեծ ընդհարումներէ, կառավարութիւնը անմիջապէս յետ կանչեց զօրքը մի մասը մոցրեց նորին քաղաք, իսկ միւս մասը պարսկական սահմանագլուխը ճամբեց:

Դիար-Ախուրի ասօրիները այսպիսով առժամանակեայ կերպով ազատւեցան կառավարութեան վրէժինդրութեան:

## Թ Ռ Ո Ւ Ի Ց Ի Վ Թ Ե Ր Ը Թ

Ն 5 Հ. Յ. Դ Ա Յ Ց Յ Ո Ւ Թ Ե Ա Ն Ն 5

28 Դեկ. 96 Վ Ա Ս Պ Ո Ւ Ր Ա Կ Ս Ն Ի 28 Դեկ. 96  
ԿԵԴՐՈՒՆԱԿԱՆ ԿՕՄԻՏԵ

## Հ Ա Յ Ժ Ո Ղ Ա Վ Ո Ւ Ր Դ

Հայ արիւնին ծարաւի գաղան Սուլթան Համբդ՝ անթիւ նահատակներու արիւնը խըմելէ յետոյ սկսած է բարենորոգումները, գործադրել: Ով չգիտէր թէ պարզ խաբեբայութիւններ են, որպէսզի միջոց ունենայ նոր սարսափներ ստեղծելու մեզ՝ թշւառ Հայերուս համար:

Կեղծ, խաբաւուիկ բարենորոգումներու հետ՝ սուլթան սկսած է զինել շտապով և իր աչքի լոյս Համբդականներ և մահմեդական մոլեռանդ ամբոխը: Նոր առուբեր դրւած են տաճէկ գողովրդի վրայ, իտուժանը զինելու նպատակով և ահագին քանակութեամբ զէնքեր գընւած են արտասահմանի մէջ անոնց համար: Ասոնք են աշա արիւնաբարու Սուլթանի իսկական բէֆօրմները:

Եւ այս բոլորը քեզ համար է, Հայ ժողովուրդ: Քո ապագայ սարսափներու համար:

Մէլիքէ կատաղի Մեծ-Անդրագործը կարող է գումանենալ, միթէ մեր հայերները սպանդանոց դարձնողը

և մեր արիւնէն հեղեղներ կազմողը կարող է խնայել իւր զոհին:

Ով են ապա այն կեղսոտ, հացկատակ հայ անուն կրող մարդիկ, որ կը վազեն գրկաբաց դէպի վայրագ դահճի սուս խստումները և առանց խղճահարուելու կը մտնեն ամեն տեսակ ստոր ու ցած պաշտօններու մէջ՝ մեր եղբայրներ կեղեքելու և մատնելու յոյսով:

Նոքա հայրենիքի և մեր բիւրաւոր նահատակներու դաւաձաններ՝ յաւիտենական նախատինք գրոշմած իրենց անարդ ձակատի վրայ:

Անխիղճ մարդիկ, դուք չեք արդարանար յեղափոխութեան առաջ :

Մեր կոիւը չէ վերջացած և կը շարունակուի աւելի կատաղի: Ազատութիւն կը գուան մեր անմահ նահատակ ընկերները արեան հեղեղներու միջն: Վըէժ, վըէժ մեր բիւրաւոր զոհերու:

Մեր հարազատներու սուրբ արիւնը չդաւաձաննենք, հայ եղբայրներ: Սուլթանը մեզ հետ չի հաշտուիր սուս են իր խոստումները:

Եթէ ոսումբերը ըորտային Սուլթանի գլխու վրայ, եթէ առիւծափրտ Դաշնակցական հայդուկը իւր մահառիթ դնդակներով չսոսկացնէր թշնամուն՝ չըէշը չի պիտի զիջանէր կեղծ բարենորոգումներն ընդունելու: Թող բորբոքուի մեր կոիւը և նա պիտի պարտաւորի մեր պահանջները իրագործելու:

Դիմենք մեր փրկութեան միակ միջոցն...

Զէնք, զէնք: սա է մեզ փրկողը բոլոր սարսափներէն: Կոտորածներու ժամանակ ամեն մարդ զգաց զէնքի հրաշագործութիւնը: Ո՛չ ոսկին, ո՛չ հարստութիւն մերը չեն. յանկարծ նոր տագնապ ու ամեն ինչ կը ևլեն մեզնէ մեր կեանքի հետ: Սարսափները չեն վերցուած, և ամեն բոպէ կարելի է վտանգ սպասել, իրական վտանգ:

Մեր վերջին լուսան չինայենք ժողովրդի փրկութեան դործի համար:

Թշնամին օրհասական կատաղութեամբ կոիւ կը մըդէ մեր դէմ զինուենք մենք ալ և պատրաստ մանք միշտ՝ զոհ չդառնալու վայրագ գազան համիդի կատաղութիւններուն:

Կոիւ, միշտ կոիւ... ու ահա թշնամին ինկած է չարաչար: Դիւանագիտական խաղերուն երբէք ուշ չը դարձնենք:

## ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

—Երէկ, փետր. 21-ին բոլոր նաւապետների ժողովում վճռում է կրակ բանալ միայն այն ժամանակ, երբ պատամբները չհպատակւեն իրենց պատւէրին և առաջ ընթանան դէպի կանէա:

—Յունական զօրքերը յարձակում են դործում տա-

ձիկ պահականոցների վրայ: Այդ ժամանակ նաւապետները վճռում են թնդանօթներ արձակել: Առաջին թնդանօթն արձակում է անդիմական նաւից, գերմանականը, աւստրիականը և ոռւսականը հետևում են նրան:

Խտալական նաւը չի մասնակցել ոմբագործման: Իտալական սպաները այցելել են յունական հիդրա նաւը և խորին ցաւակցութիւն են յայտնել դէպիքի առջիւ:

Գերմանական նաւապետի հեռագրելով՝ ոմբակոծման առաջին նշան տուղն ինքն է եղել: Փառք իրեն:

Փետր. 22-ին ֆրանսիական պարամենտում հարցապնդման ժամանակ արտաքին գործոց նախարար Անոտն յայտարարել է, թէ Եւրոպան ընդունել կը տայ Յունաստանին իր կամքը, ինչպէս և կատիպի Տաճկաստանին բէֆօրմներն ընդունելու:

Գերմանական բէյիստագում նախարար Մարշալ յայտնել է, որ ամենից առաջ պէտք է աշխատել խաղաղութիւնը պահպանել, այսուհետև կրետէում կարգը վերականգնել և բաւականութիւն տալ յոյն ազգաբնակութեան, որը կարելի է անել առանց ձեռնամուկն լինելու Օսմանեան կայսրութեան ամբողջութեան:

ՆԻՒՐԱՑԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆ:

Պօրիսովկրատից 100ֆր.

Շումայի „Աստղ“ խմբից 5 ֆր.

Աղէքսանդրիաի մնդ. մէջ ստացւած են.

Յ. Դից 16 դահեկան, Ար. Վ.ից 20 դհ., Յ. Կուտից 8 դհ., Յով. Մ.ից 20 դհ., Տիրտէուից 40 դհ., Աւետիս 5 դհ., Յ. Ա.ից 10 դհ., Յովակ 40 դհ., Յար. Մ.ից 10 դհ., Մասիսից 20 դհ., № 2 խմբից 60 դհ., Արդարասել խմբից 30 դհ., Արշամից 10 դհ., Առիւծից 12 դհ., „Դէպի Բաղդատ“ խմբից 97½ դհ., Շ.ից 48¾ դհ., Աժ.ից 20 դհ., Յար. Մ.ից 30 դհ., Յ. Դըբից 9 դհ., Գանւած 1½ դհ., Գ.էն 10 դհ., Խ.էն 5 դհ.

Սիբէն քաղաքէն Սլիվէնի Օժանդակ կօմիտէի միջոցաւ ստացւած է Եամպօլի կօմիտէի մնդուկի մէջ 169 լէվ 90 սանտիմ:

Բատնէ-Մահալէի Հայրենասէր խմբէն 68լ. Քաջարի 80,40լ. Գրբան կայ. Առիւծ խմբէն 83լ. Հասրօվօ քդ. Համակրողներէն 16լ. Պօրիսովկրատ կայ. հայ պանդին. 10լ. Հարմանի կայ. պանդ. ազգայիններէն 18լ. ՔարաՊունար կայ. պանդուխտներէն 23լ. Թղրնօվլա-Աէյմէն կայ. Սիրուն-Սիրապէն 5լ. Բատնէ-Մահալէի հայ եղայրներէն 10լ. Գումարը 322լ. 40ս.

Նոյն մնդուկի մէջ ստացւած են.

Քէրմէնի կայարանի „Անձնուրաց“ խմբի դանձանակէն 12 լէվ, նոյն կայարանի „Անձնուրաց“ և „Արծիւ“ խմբէն 26 լէվ:

Բատնէ-Մահալէ կայարանի „Բարկէն-Սիւնի“ խմբի գանձանակէն 93 լէվ 35 սանտիմ: Նոյն կայարանի „Հայրենասէր“ խմբէն 20 լէվ, „Քաջարի“ խմբէն 20լ. „Բարկէն-Սիւնի“ խմբէն 18 լէվ, հայ պանդուխտներէն 9 լէվ:

Նոյն տեղը ստացւած է Պուրկազի Ապքանազեան կօմիտէի միջոցաւ 200ֆր.

Խմբագրութեանս դիմել հետևեալ հասցեով՝

Rédaction du Droschak, Genève (Suisse)